



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2191.99-5^t

9-17



02 MAY 2013

6041

431.39-5


7-17

04 MAY 2010

Ա. Ս



ՈՉԿԵԴՐԵԸ ԵՒ ՈՉ-ՈՉԿԵԴՐԵԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԽԵԴԻՔԸ.



Ա.

1002
/ 8374

Որեմէ Հրապարակա-
կան խնդիր մ'եղաւ
այսօր Հ. Ա. Բագ-
րատունոյոսկեդար-
բեան թէ ոչ-ոսկե-
դարեան գրաբար
գրած ըլլալը, եւ
ասոր հետ Ալենե-
տիկեան գրաբարի,
եւ Վիեննացիներու պաշտպանած «Ոսկեդարեան
գրաբարի» խնդիրը: Հրապարակական, ոչ թէ ա-
նոր համար՝ որ «գրասէր» «նամակագիրներ» ալ
խնդրոյն կ'ուզեն միջամտել, վճռական ձեւերով,
առանց սակայն խնդիրն ըմբռնած ըլլալու, եւ
առանց իսկ ի վիճակի ըլլալու ուսումնասիրել:
Այսպիսիներ՝ փոխանակ անտեղի պարագաներ
յուզելով եւ նորանոր խնդիրներ յարուցանե-
լով՝ բուն խնդիրը խեղդել ուզելու, լաւագոյն
ծառայութիւն ըրած կ'ըլլան թէ իրենց անձին

եւթէ ընթերցող հասարակութեան, եթէ լռեն։
ինդիրը պարզուելէն եւ ճշմարտութիւնն յե-
րեւան գալէն ետեւ՝ կարող են իրենց տարա-
կոյսները, պատճառները ներկայացընել, եթէ
տակաւին պարզելի ինդիր մնացած ըլլայ։

Եւ արդարեւ ինդիրն արժանի է հրապա-
րակական ըլլալու եւ շատ կարեւոր, ոչ միայն հայ
լեզուի հետազօտութեան տեսակիտով, այլ նաև եւ
ժամանակիս գրաբար գրութիւններուն անկած
վիճակը տեսնելու, համոզուելու, եւ գրաբարի
ուսուցման օրինաւոր ուղղութիւն մը տալու հա-
մար։ Եւ այս՝ ոչ եթէ լեզուաքնին Եւրոպացի-
ներու համար, որոնք լեզուագիտութեան հա-
մազդային սկզբունքներուն համեմատ՝ ձանչցած
եւ ընդունած են այսօր գրաբար հայերէնի Եւ դա-
րու լեզուին միւս դարերէ գերազանցութիւնը,
եւ յաջորդ դարերու լեզուին նախնականէն՝
գրական հայերէնէ խոտորումը դէպի ի վար, այլ
յատկապէս մեր գրագէտներուն, մեր գրաբա-
րագէտներուն համար։ Վասն զի ոմանք՝ տեղեակ
չըլլալով տակաւին լեզուներու տիրող ընդհա-
նուր օրէնքներուն, եւ ի մասնաւորի գրաբարի
մասին յուզուած ամէն ինդիրներուն, հաւատա-
ցած են եւ կը հաւատան գրաբարի իրենց մի
միակ ուսուցիչներուն՝ վենետիկի Միհթար-
եաններուն, եւ անոնց հրատարակած գրաբար
գրքերու ընթերցմամբ գրաբարն ուսած, անով
սնած ու կատացած են։ Այսու հանդերձ՝ քիչ
շատ իրենց ականջն հասած է, որ ատեն ատեն
խօսք կ'ըլլայ ոսկեգարեան, եւ ոչ-ոսկեգա-

րեան, գրաբարներու վրայ. լսած են որ երկու
Միհթարեան վանքերու գրաբարը նոյն չէ, եւ
իրարմէ կը տարբերի՝ որոշ սկզբունքով, եւ եր-
կու կողմն ալ իրեն յատուկ գրութիւնն հոգւով
չափ կը պաշտպանէ՝ իրբեւ ուղիղ։ Եւ որովհե-
տեւ գիտութիւնները, լեզուներու հմտութիւնն
այսօրս շատ յառաջացած է մեր հասարակու-
թեան մէջ, եւ հայերէն լեզուի բնածին համա-
կրութիւնը նաև եւ գիտակցաբար աճած, գրաբար
հայերէնի հետամուտը կը բաղձայ գիտնալ՝ թէ
հասարակութիւնը ցայսօր ինչպիսի գրաբարի
հետեւած է, որ գրութիւնն ընդգրկած է գործ-
նականապէս, որն է ուղիղը՝ բանաւորը եւ լե-
զուական գիտութեան պահանջածը, եւ երկու
գրութիւններու մէջ ինչ կէտեր կան ուղղելի
կամ փոփոխելի, եւ թէ վերջապէս որ գրութեան
հետեւելու է այսուհետեւ գրաբարի ուսուցման
մէջ։ Եւ իրաւունք ունի պահանջելու գրա-
բարի գիտութեան երկու՝ ըսենք “կաճառնե-
րէն”, որ երկուքն ալ իրենց գրութիւնը ներ-
կայացընեն կատարելապէս, եւ այս ինդիրը
պարզեն։ Լուելն՝ անիրաւել կ'ըլլայ։

Անոր համար կը կարծեմ՝ թէ սխալած
չեմ, երբ ըսեմ թէ ամէն հայ գրագէտ շատ
շնորհակալ է Հ. Ա. Ղազիկեանին, որ Բաշմակի
տարւոյս Մարտի տետրին մէջ Հ. Ա. Բագրա-
տունին իբր “ոսկէ դարու գրաբար”, գրող
իրեն ծայրագոյն զմայլանքին նիւթ ընելէն
ետեւ, կը ծանուցանէ՝ թէ “ոսկեգարեան գրա-
բարի” ինդիրն այս տարի Բաշմակի կող-

մանէ առանձինն կերպով պիտի յուզուի, եւ այլեւայլ կարծիքներ պիտի տարրալու- ծուին։ Հոգ չէ՝ թէ այս ծանուցումն սպառ- նալիքի ձեւով արտայայտուած ըլլայ, կամ Ա. Երիցեանի «պարսակիչ» մէկ դիտողութիւնն ասոր պատճառ եղած ըլլայ։ Խնդրին լուծումը մեծամեծ օգուտներ պիտի ունենայ գրաբար լե- զուի դիտութեան եւ ուսման համար. բաւական որ այս խնդրոյն հետազոտութիւնը նիւթին ծան- րութեան եւ կարեւորութեան համեմատ՝ հմուտ գիտնականներու վայել ուսումնասիրութիւններ, լուրջ եւ հիմնական գրութիւններ ըլլան. Հեռի ինքնահաւան արհամարհանքէ, անիրաւ եւ գձուձ խծբծանքէ, խնդրէն գուրս թարթա- փանքներէ։ Այս մասին անշուշտ շատ աւելի մուգիր կ'ըլլայ Հ. Ղազիկեան յաջորդ յօ- դուածներու մէջ։ Աւելորդ չէր ըլլար նաեւ կարծեմ, եթէ Հ. Ղազիկեան քիչ մ'ատեն, գէթ այս խնդրոյ տեւողութեան միջոցին, բա- նաստեղծելու մարմաջիւնն անտես ընէր. վասն զի թէպէտ ես իրեն պէս չեմ ըսեր՝ թէ «կոշտ մընայ միշտ . . . քերթողը» (Բաղ. 1903, էջ 131), սակայն կը կարծեմ՝ որ քերթողը դրական ճշմարտութեան յարմար, քննադատ միտք չ'ունենար սովորաբար. միւս կողմանէ ալ կը վախնամ՝ որ «մարդ ըսուած էրէ ի» (Բաղ. 1903, էջ 148) պէս կենդանիներ վրանիս ար- ձակելուն՝ կը ստիպուինք բուն խնդիրը թողուլ եւ էրէներու դէմ բանական հոգւով օժտեալ մեր անձը պաշտպանել։

Եթէ ես պարտքս համարեցայ իմովսանն մասնակցիլ խնդրոյն, «ոսկեդարեան գրաբարին ջատագով կենալով, պատճառն այն է՝ որ 25 տա- րիէ վեր գրաբարի ուսմամբ զբաղած ըլլալով, մեծ սէր ունիմ գրաբարի. Ե դարու հայ գրու- թիւններն ամբողջ ընթերցած, բառամթերքն, ասացուածները, ոճերը, քերականական երեւցիթ- ները բառգրքի ձեւով համբարած եմ։ Յաջորդ գարերու գրութիւններն ալ կարդացած, եւ այս խնդրոց վրայ գրուածներուն հետաքրքիր եղած եմ։ Յօդուածս գրած եմ այժմ՝ իրբեւ յառա- ջաբան։ Յընթացս խնդրոյն առիթ պիտի ունե- նանք անշուշտ շատ մանրամասնութիւններու իջնելու, եւ ցուցումներ յառաջ բերելու, եթէ եղրակացութիւններէս ոմանք վիճելի համարուին իրագէտներու։

Բաղադրականի յօդուածագիրը նաև եւ յա- ռաջ կը ներկայացընէ Հ. Ա. Բագրատունին իրբեւ ոսկեդարու գրաբար, մանաւանդ թէ իրբեւ ոսկեդարէն գերազանց գրող։ Եւ սակայն գրաբարով մանաւորապէս զբաղովներէն ոմանց համար շատ ծանօթ էր արդէն, որ Հ. Բագրա- տունի ժամանակակից գրաբարի գիտութեան մէջ նորութիւն մ'եղած չէր, իր պատկանած Միաբանութեան գրաբարին հետեւող մըն էր, այն առաւելութեամբ՝ որ «Վենետիկեան գրա- բարը, զարգացուց, ճոխացուց ոչ միայն Ե դարէ մինչեւ ԺԴ դար գրուած գրաբար գրութիւն- ներու բառամթերքը գործածելու ճարտարու- թեամբ, այլ նաեւ իր կողմանէ բառեր բարդեց, ։

ածանցեց, ճաշակով եւ մերթ անձաշակ, եւ քերականական ազատութիւններն ու անկանոնութիւններն օրէնքի վերածեց եւ վաւերացուց։ Այնպէս որ իր դպրոցին մէջ իրմէ յառաջ եւ ետքն իրեն հաւասարող մը չգտնուեցաւ գրաբարագիտութեան մէջ։ Իրմով մանաւանդ հայ լեզուն ընդհանուր լեզուական օրէնքներէ, Մեսրոպայ լեզուին յատուկ կանոններէն ազատագրուեցաւ, եւ տրուեցաւ իւրաքանչիւր գրողին ձեռքն, որ ազատօրէն ճարտարէ Մեսրոպայ արդէն մեռեալ լեզուն, իրբեւ “յինքենէ”, իրբեւ տէր, իրբեւ, նոր Մեսրոպ։ Ասոր հետեւութեամբն է՝ որ ինքն Հ. Բագրատունի ալ Մեսրոպէն վեր բարձերու վրայ տեղառուեցաւ Հ. Ղազիկեանի եւ ուրիշներու կողմանէ։

Հ. Բագրատունի հմուտ էր հին յունարէն, լատիններէն, գաղղիերէն եւ իտալերէն լեզուներու, որ երկու Մխիթարեան դպրոցներու մէջ անսովոր երեւոյթ մը չէ։ Այս լեզուներէն գրաբար թարգմանութիւններ կատարեց։ Իր գրական կեանքին երախայրիկն եղած են վանական հանդիսութիւններու առթիւ գրուած ոտանաւորներ, որոնցմով սովորաբար ամէն Մխիթարեան սկսած է իր գրական կեանքը։ Այս ոտանաւորներու հանգույնը կը կրէ 1810 թուականը։ Կենդանութեան ժամանակ՝ 1821էն 1865, որ է 44 տարւան մէջ՝ երբ գրեթէ միշտ ազատ եղած է արտաքին զբաղումներէ եւ գրականութեան պարապելու ժամանակ եւ հրատարակու-

թեան նիւթական միջոց ունեցած, հրատարակած է 18 կտոր երկասիրութիւն, որոնց ինը հեղինակութիւններ են։ Այս վերջիններէն հինգն եթէ հանենք (գաղզ. քերականութեան երեք տեսակ տպագրութիւն, այբբենարան եւ տրամաբանութիւն), միւս չորսն յատկապէս ազգային շրջանակի մէջ նշանաւոր ըրած են զինք, իսկ Նւրոպացի հայագէտներու ուշագրութեան արժանի չեն եղած. ասոնք են՝ Տարերք եւ Զարգացելոց քերականութիւնները, Տաղերն ու Հայկ Դիւցաղնը։ Մնացած ինը հրատարակութիւններն, ինչպէս նաեւ մահուանէ (24 դեկտ. 1866) ետքը լոյս տեսած երեք երկասիրութիւնները թարգմանութիւն են, մեծաւ մասամբ ոտանաւոր, հին յունարէնի, լատիններէնի, գաղղիերէնի եւ իտալերէնի բառական (ոսկեգարեան) հեղինակներէ։ Բաց ասկէ՝ 1825—40 Վենետիկ հրատարակուած նախնեաց շատ մատենագրութիւններ իրեն ջանքովը լոյս տեսած կը համարուին, ինչպէս նաեւ 1860ին Աստուածաշունչը։ Սակայն այս հրատարակութիւնները նիւթական կերպով կատարուած են, առանց քննութեան, առանց գրչութեան սխալներու սրբագրութեան։ Եւ նցն իսկ Աստուածաշունչն՝ զրուն առանձին ինսամբ տարած է, Զօհրապեան հրատարակութեան չափ գիտնական արժէք չունի եւրոպացի եւ մերագի հմուտներուն առջեւ։

Ահաւասիկ իր հրատարակութիւններուն լիակատար ցանկը ժամանակագրական կարգաւ.

- 1821 Քերականութիւն գաղլ. գրբր. (էջ 608):
 1825 Արուեստ բանական Փր. Սուաւէի, գրբր. (էջ 342):
 1830 Թէոփրաստոսի նկարագիւռ, գրբր. (փոքրագիր, էջ 120):
 1838 Համառօտ քերականութիւն գաղլ. գրբր. (էջ 128):
 1847 Որատեայ Արուեստ քերթողական, գրբր. ոտան. (էջ 47):
 1847 Վերգիլեայ Մշակականք, գրբր. ոտ. (էջ 128):
 — Տարերք հայերէն քերականութեան, աշխր. (էջ 129):
 1849 Համառօտ քերականութիւն գաղլ. աշխր.:
 1850 Այբբենարան հայերէն:
 1852 Քերականութիւն հայ. ի պէտոս զարդացելց, գրբր. (էջ 744+22):
 1852 Տաղք Միթթարեան Հարց, Հոր. Ա. գրբր. ոտ. (էջ 260):
 1857 Սկզբունք ուղիղ խորհելց Եւ բարւոք կելց (էջ 141):
 1858 Հ. Դիւցազն, գրբր. ոտ. (էջ 621):
 1861 Միլտոնի Կորուստ դրախտին, գրբր. ոտ. (էջ 273):
 1863 Ճաշակ հելլէն Եւ լատին Ճարտարախօսաց, գրբր. (էջ 363):
 1864 Հոմերոսի Եղիական, գրբր. ոտ. (էջ 454):
 — Հուկոնի Փոսկոլեայ տաղ գերեզմանական, գրբր. (էջ 19):

- 1865 Մասիլիոնի Փոքրիկ քառասնորդք, գրբր. (էջ 186):
 1869 Ճաշակ հին Եւ նոր ողբերգութեանց, գրբր. ոտ. (էջ 547):
 1870 Պօստէի Դամբանականք, գրբր. (էջ 254):
 1874 Կիսարու Յիշատակարանք, գրբր. (էջ 239), մէկ մասը Գեր. Գ. Հիւրմիւղէ:
 Հ. Բագրատունի իր այս բազմաժիւ Եւ ստուար Հրատարակութիւններով այնպէս յափշտակած Եւ գրաւած է Ընթերցողներու միտքը, Եւ այնպիսի Ճոխութիւն մը ստացած, որ գրաբարի բարձրութեան, Ճոխութեան նաև կանոնաւորութեան խնդիրներու մէջ Վենետիկեան Հայրերը, Թիւրքիոյ Եւ Ռուսիոյ ամէն գրաբարագէտները, չնչին բացառութեամբ, անոր վրայ կը յենուն, Եւ Զարգացելոց քերականութիւնն ի ձեռին կը խօսին կամ կը վիճեն գրաբարի մասին, Եւ բուն նախնեաց վերին ատենին զիմելու պէտք չեն զգար: Բայց թէ այս ամենայն որ աստիճանի գիտակցութեամբ, այն թող առ այժմ մնայ խնդրէ դուրս: Միայն Վիեննայի Միթթարեաններ, Եւ ասոնց հետեւող շատ սակաւաթիւ գրաբարագէտներ Հ. Բագրատունոյ գրաբարի մասին որեւէ Ճոխութիւն տուած չեն, Եւ անոր ու Վենետիկեան դպրոցին գրաբարի ուղղութիւնը սխալական դաւանած են: Եւ թերեւս այս է միակ պատճառ՝ որ նաեւ հմուտ համարուած գրաբարագէտներու քով այն կարծիքը տիրող եղած է, Եւ դիտմամբ ալ տածուած, թէ Վիեննայի Միթ-

Թարեանք լաւ գրաբար չեն գիտեր, այլ միայն աշխարհաբար։ Թող որ վերջերս ճիգ մ'ալ սկսաւ երեւալ՝ այս աշխարհաբարի առաջնութիւնն ալ, “ Ոսկեդարեան գրաբարին գիւտն ալ իտալական լճակին կղզեկին վրայ ամփոփելու (Բազ. 1902 էջ 560—1)։ Եւ շնորհիւ անաշառ եւ խիստ քննադատութիւններու բացակայութեան, եւ վիեննացւոց պահած խորին լուսութեան եւ այն ժամանակի անժողովրդականութեան, այն աստիճանի տիրած են այս կարծիքներն ու հաւատքը վենետիկեան դպրոցի աշակերտներուն մէջ, որ եթէ մէկն յանդգնի հակառակն հաստատել՝ հիասթափում մը յանկարծ։ Կը տիրէ, ապա զայրօթ մը եւ հակամարտ մը, յաճախ ոքսիտացած զէնքերով։ Ակայքեղի մօտց Հ. Ղազիկեան, գրասէր, այլովքն հանդերձ։

Անոր համար Բաշյանի յօդուածագիրը շատ լաւ լնարութիւն ըրած է “ Ոսկեդարեան գրաբարին, խնդրոյն սկիզբը Հ. Բագրատունին դնելով, որ իրք ալ գրաբարի ուսման նկատմամբ շատ զարմանալի եւ անմիանական արդիւնքներ ունեցած է։ Ինք նախնեաց մատենագրութիւններ հրատարակելով, եւ թարգմանութեամբն ֆրանկիսկոս Սուաւէի “ Արուեստ բանական կամ տրամաբանութիւն ” (1825), որ թէ իր եւ թէ այլ վենետացւոց գրաբար գրութիւններուն մէջ աւելի “ Ոսկեդարուն լեզուին մօտ է, նիւթ տուած է վիեննացիներու “ Ոսկեդարեան գրաբարին գիւտին։ Հ. Բագրատունի գրաբար

բազմաթիւ գրութիւններով եւ իր ձոխ, ուռուցիկ բայց շատ անգամ անհասկանալի ոտանաւորներով զմայլեցուցած է շատերը, եւ ասոնց պատճառ եղած է գրաբար սորվելու եւ գրաբար բանաստեղծելու, նոյն եղանակաւ։ Մէկ կողմանէ իր գրութիւններուն մէջ քերականական անկանոնութիւններ, եւ ամէն բառ գործածելու եւ բարդելու բացարձակ ազատութիւն ի գործ գրած է, եւ միւս կողմանէ իր Զարդ։ Քերականութեան մէջ առանց ընտրութեան, առանց քննամիտ դատողութեան նցյն իսկ Եգիպտական գրութիւններուն մէջ հեղինակի գրչէն կամ ընդօրինակողիտիտութենէն սպրդած սխալագիր բառեր, քերականական վրիպակներ, միջինդարեան գրաբարագիրներու յանպէտս եւ յանդէպս բարդած անկանոն բառերն ու տգիտութիւններն իբրեւ պատուական բարեր ներկայացւցած է, գործածած է եւ թոյլ տուած գործածել։ Եւ ահա ասոնց տիսուր արձագանգը մեր ժամանակին շատ գրաբարներու, մինչեւ անգամ հեռուէն՝ շատ հեռուէն ծայրագոյն կոնդակներու մէջէն կը լսուի այսօր։ Եւ վերջապէս Հ. Բագրատունի ե—ժբ գարերու բառամթերքն ու իր սեպհական բառածնունդներն իր գրութիւններուն մէջ դիտմամբ խճողելով՝ գրաբարն անհասկանալի եւ անհասանելի լեզու մը ներկայացուցած է եւ շատերն յուսահատեցուցած է գրաբարի ուսմանէն։ Այս պատճառներու համար կ'արժէ եւ մեծ օգուտ ունի հայ գրականութեան համար՝ ուսումնասիրել Հ. Բա-

գրատունին եւ անոր գրութիւններուն արժէքը ցուցընել։ Ոչ այնպէս, ինչպէս ըրած են Նահապետ (Բաղմ. 1866 էջ 357) և Ղաղթկեան (Բաղմ. 1901 եռամսեայ տետր. եւ 1903, էջ 120) եւն։ Վասն զի ասոնք ուսումնասիրութիւններ չեն, այլ կոյր եւ նպատակաւոր զմայլանքի արտայայտութիւններ, ներբողականներ, ևթէ կ'ուզէք։ Հ. Բագրատունւոյ եւ ոչ մէկ երկասիրութիւնը քննադատութեան ենթարկուած է այնպէս, ինչպէս մեր օրերն գլքերու քննադատութիւնները կ'ըլլան։ Հ. Բագրատունին պէտք է ուսումնասիրել այլեւայլ տեսուակիրով։ Քննելու է զինք իբրեւ լոկ հեղինակ, իբրեւ թարգմանիչ, իբրեւ բանաստեղծ, եւ իբրեւ գրաբար գրող։ Ասոնց ամէն մէկը մասնագէտ, լուրջ քննադատ մաքեր պէտք են ուսումնասիրել, եւ ոչ թէ հասարակ գրողներ, եւ քննողն իր մասնագիտութենէ գուրս ինդիրներու վճիռ տալու չէ։ Պէտք է Հ. Բագրատունւոյ գործունէութիւնն այլեւայլ շրջաններու բաժնել։ Վասն զի Հ. Բագրատունւոյ գրական արտադրութիւններն ի սկզբան շատ գանդաղ եղած են, շատ տարիներէ ետքը հազիւ թեթեւ գործ մը հրատարակած է, իսկ հասուն հասակին երկերն աւելի մեծ, լաւագոյն եղած են եւ արագ արագ արտադրուած։ այսպէս ալ ի մասնաւորի լեզուն ամէն ժամանակ նցն եղած չէ։

Ես այստեղ Հ. Բագրատունին իբրեւ գրաբարագէտ միայն նկատողութեան պիտի առնում, եւ այն՝ առ այժմ ոչ թէ յատկապէս ուսում-

նասիրելով, այլ ինչպէս յօդուածիս սկիզբը՝ նոյնպէս շարունակութեանս մէջ՝ ինդիրն աւելի լուսաւորելու եւ կանոնաւորելու համար, պատմական տեսութիւն մը միայն պիտի ընեմ։ միանգամայն փաստաբանութիւն՝ պաշտպանութիւն պիտի մատուցանեմ, Հ. Բագրատունւոյ գրաբարին գրութեան եւ յատկութեան նկատմամբ, ընդդէմ Հ. Ղաղթկեանի։ Պիտի մատնանշեմ, թէ այն իմաստով՝ ինչպէս Վիեննայի Մխիթարեանները «Ոսկեդարեան գրաբար»ը կ'իմանան»։ Հ. Բագրատունի ոսկեդարեան գրող չէ իր եւ ոչ մէկ գրուածին մէջ, եւ չէ ալ ուզած կամ կրցած ըլլալ։ Հ. Բագրատունի թէեւ տեսած է Վիեննացւոց գիւտին կարեւորութիւնը, սակայն ի սկզբան արհամարհած է, յետոյ ուզած է անոր վրայէն սեպհական գրութիւն մը ձեւել, այս գրութիւնը ներկայացուցած է հասարակութեան, որով ցոյց տուած է։ Թէ ինք ինդիրն ըմբռնած չէ եւ լեզուական գիտութիւն ամենեւին չունի։ Եւ վերջապէս յայտնի խոստովանած է, թէ լեզուի մը մէջ հինն ու հնագոյնն ըստ ինքեան պէտք է զանազաննել, սակայն Ե գարէն մինչեւ Ճ. Ի. գար գրուած գրաբար լեզուին մէջ զանազանութիւն ընել իր կարտութենէն եւ ջանքերէն վեր է, եւ այս գործը գժուարին է եւ տաժանելի։ Եւ միւս կողմանէ եթէ ուրիշ մը (Վիեննացւոց կակնարկէ) յաջողելու ալ ըլլայ, ըսած է Հ. Բագրատունի, ասոր օգուտն ոչինչ է (!), մասնաւաղ թէ այս գործը վասակար է (!!), վասն զի գրողին ազատութիւնը, քմահաճուքը

կը սանձէ (!!!): Այս է իր թէ տեսական եւ թէ գործնական սկզբունքն, ինչպէս պիտի տեսնելք:

Անոր համար անիրաւութիւն ըրած է Հ. ղաղիկեան իր պատկառելի ուսուցչն՝ երբ կ'ուզէ զինք ներկայացընել մեզի, առանց որեւէ ցուցման, եւ ընդդէմ կամաց նոյն իսկ Հ. Բագրատունուց, իբրեւ ոսկեդարեան գրաբար գրող: Անիրաւութիւն ըրած է Սահակայ եւ Մեսրոպայ, Թարգմանչաց եւ ասոնց հետեւողներուն, երբ նոյնպէս առանց ցուցման Հ. Բագրատունուց գրաբարն ասոնց գրաբարէն վեր դասած է: Ո՛վ ինչ կրնար ըսել իրեն, եթէ ուզէր իր Խցիկին մէջ Հ. Բագրատունուց լեզուն սփանչելի, ընտիր հինգերորդ դարէն, հրաշալի, հրաշափառ, քնքուշ, կորովի, հիանալի, չնաշխարհիկ, հրաշունչ, վսեմ, պերճ, զգլիսի, մոդիչ, հրաշահիւս, հնչուն, սփանչելիօրէն վեհափառ, անզուգական, աստուածայնապէս հրաշուլի ու գեղեցիկ, ոսկեփողիող, չքնաղագիւտ, անդիւտ, վսեմափառ, ադամանդ, գոհար, երկնային, հրեշտակային, զմայլելի, քերորէներու, կայծակոտ, անմահ ադամանդիկ, գերահրաշ» (Բառա. անդ) եւն եւն համարիլ եւ երկիրսպագանել. բայց այս քերթողական մոլեգնուցքն (fureur poétique) հրապարակ նետելը, զմայլակից չեղողներուն հայհոյելով, ախտաբանական երեւոյթ մը պիտի համարուէր լոկ: Այս, ցաւալի երեւոյթ մըն է՝ որ զենետիկի մանաւանդ նորագոյն սերնդէն ոմանք, իրենց դպրոցին մեծ հանճարներուն ծայրայեղ զմայլանքին մէջ՝ արհամարհողական եւ

յարձակողական գիրք մ'առած են իրենցմէ դուրս գոյութիւն ունեցող հայ գիտնական ներու, հանճարներու հանդէպ. առանց արհամարհած անձնաւորութիւններուն գիտական արժանաւորութիւնն ըմբռնել ուզելու, եւ առանց իրենց հանճարներուն իսկ իսկութեան իրազեկ ըլլալու: Եւ այս բարձրայօն վարմունքն երթալով՝ ըսենք, ոչ ազնուական ձեւեր կ'առնու: Թերեւս անտեղի ժողովրդականութեան հետապնդումն այսպէս պահանջէ?

Բ.

Հ. Բագրատունուց գրաբարին տեսական եւ գործնական ուղղութիւնը ներկայացընելէն յառաջ՝ հարկաւոր է որ պատմական հարեւանցի ակնարկ մը նետեմ գրաբարի կեանքին վրայ, 1835—40ին “Ոսկեդարեան գրաբարի՝ դասական լեզուի գիւտին եւ գրութեան վրայ, որպէս զի ամէն ընթերցող խնդիրը ճշգիւ ըմբռնէ”:

Յամի Տեառն 404—6 Մեսրոպ, քաջ յունագէտ, արքունի քարտուղարը, հայերէն այրուբենի գիւտն ընելուն պէս, քաջ յունաբան եւ ասորագէտ Սահակ Կաթողիկոսին հետ կը սկսի մէկ կողմանէ թարգմանութիւններ ընել, միւս կողմանէ կը շրջի գաւառներ, կը հաւաքէ “մանկունս ընտրեալս, ուշեղս եւ քաջասունս, փափկաձայնս եւ երկարոգիսն”, կը կանգնէ “դպրոցս յամենայն գաւառսն” (Մ. Խոր. Գ. ծդ. Կորիւն), անշուշտ՝ ոչ թէ հնարած ա, բ, դ, բայց սորվեցընելու համար, զոր մեր օրերու ոչ-

ուշել Եղնիկն, Ղեւոնդիկն, Մուշեղիկն, Ղազարիկն ալ քանի մ'օրւան մէջ կը սորվին, եւ ոչ ալ բոլոր գաւառներու մէջ յունագէտներ, ասորագէտներ, պարսկագէտներ յառաջ բերելու համար, այլ յատկապէս “դպրութիւն”, “զարուեստ գրչութեան, սորվեցընելու համար, “ուսուցանելով մանկունս գրիս նմին դպրութեան” (Կոր.): Սորվեցընելու համար այն հայերէն լեզուն, որ ամէն գաւառի ժողովրդեան յատուկ չէր, բարձր եւ գիտնական գասուն լեզուն էր, եկեղեցներու մէջ բերանացի քարոզութեան՝ մեկնողութեան՝ թարգմանչութեան կիրարկուող արդէն շատ, թերեւս տամանեակ դարերէ ի վեր ?

1002 | 8374

ապրած, մշակուած ու զարդացած լեզուն էր, գերազանցապէս ազնուապետութեան բարձրացած այրարատեան գաւառաբարարապառն էր, ոստանիկ լեզուն էր, որ ալ գրական լեզու պիտի ըլլար: Այնչափ տարբեր այլեւայլ գաւառներու “խեցենկագյն եւ խոշորագյն”, լեզուներէն, որ վերջիններն հայ դպրութեան հիմնադիրներուն անդամ “դժուարամատոյցք, (Կոր.) եւ անհասկանալի էին: Թէեւ Մեսրոպայ ձեռասուն աշակերտներն այլեւայլ գաւառներէ էին, բայց իրենց գրութեան եւ թարգմանութեան կը գրծածէին Մեսրոպայ սորվեցուցածը, առաւել կամ նուազ յաջողութեամբ, առաւել կամ նուազ անխառնութեամբ, ինչպէս կը ներէր իւրաքանչւր գրողին յատկութիւնը: Մեսրոպայ առաջին անմիջական աշակերտներէն տարբեր բան չսորվեցան վերջիններուն աշակերտները,

թէպէտ յունարէնի ազդեցութիւնն առաւել քան զչափն տիրեց ասոնցմէ ոմանց վրայ: Ասոնց ժամանակէն սկսաւ լեզուն եկամուտ օտարութիւններու ենթարկուիլ, ոչ թէ բնական կերպով եւ օրինօք՝ որ ամէն լեզուներու կեանքի պայմանն է, այլ արուեստական եւ բռնական կերպով այլափոխելով իրենցմէ հազիւ կէս դար յառաջ գրուած լեզուն: Գրեթէ նյոն ընթացքը բռնեցին կամ քիչ շատ ասոնց հետեւեցան նաեւ յաջորդ դարերու գրաբարագիր հեղինակներն, ալ վանական աշակերտներ միայն, քանի որ քաղաքական դէպքերու յաջորդութեամբ հասարաց գպրոցներու հետքը մնացած չէր: Ասոնք իրենց վարդապետներու առաջնորդութեամբ, թերեւս առանց բառգլքի եւ քերականութեան, կը սորվէին գրաբար արդէն մեռեալ լեզուն, նախորդ դարերուն գրուած գրքերու վրայէն, եւ կը գրէին այս անձնական ուսմամբ ստացած գրաբարով: Բնական էր որ ընթերցած գրչութիւններու, ուսուցիչ վարդապետներու գիտութեան, անձնական կարողութեան աստիճանին, իրենց ծննդավայրին կամ ապրած միջավայրին աշխարհաբարին ազդեցութեան աստիճանին համեմատ էր նաեւ այս եւ յաջորդ դարերու գրաբարագիր հեղինակներու գրաբարագիտութեան աստիճանը: Եւ ինչպէս մենք այսօր կընանք տեսնել՝ այս յաջորդական դարերու սակաւաթիւ գրութիւնները մեր առջեւ ունենալով, ասոնց գրաբարը բաւական կը տարբերէր իրենց նախավարդապետներուն՝ և դարու հեղինակնե-



բուն գրած գրաբարէն։ Այնպէս որ Ղ. Փարպեցի, Եղիշէ, Աբր. Մամիկոնեան (Զենոբ), Մամբրէ, Մ. Խորենացի, Աերիոս, Յովհ. Մամիկոնեան, Կաղանկատուացի, Ա. Շերակացի, Փիլոն, Յովհ. Խմաստասէր, Վերջապէս Ժբրու Ընորհալիները, Լամբրոնացինեւ այլ ամէն գրաբարագիրներ մինչեւ մեր օրերը՝ գրաբարն առաւել կամ նուազ յաջողութեամբ ուսած են իրենց նախորդներուն գրաբար գրութիւններէն։ Գրաբարն ինչպէս Եւ դարուն ճշդիւ ժողովրդեան խօսած լեզուն չէր, նշյապէս այնուհետեւ։ Մինչ դեռ ժողովրդեան լեզուն (աշխարհաբարը) կաձէր կը զօրանար եւ կ'ապրէր գրաբարէն գրեթէ ոչինչ ազդեցութիւն կրելով, նշյապի ալ կը հեռանար գրաբէտներու լեզուէն (գրաբարէն)։ Եւ որչափ աշխարհաբարը կը կերպարանաւորուէր բնական օրինք, նշյապի գրաբարը մէկ կողմանէ մեծ ազդեցութիւն կը կրէր աշխարհաբարէն, եւ միւս կողմանէ արուեստական միջոցներով, ըստ հաճոյս գրելու ազատութեամբ, կ'այլակերպէր, կ'այլասեռէր, կ'օտարանար իր նախնական ձեւէն (մեզի ծանօթ հնագոյն Եւ գրէն)։ Վասն զի պատմական դէպքեր, յարածուփ վրդովումներ թշլ չէին տար, որ գիտութեան արդէն սակաւաթիւ ապաստանարաններու՝ մեծ վանքերու մէջ, թերեւս քանի մը տասնեակ գրաբարագէտներ հասուն աշակերտներ յառաջ բերէին։ Այնպէս որ 800 տարւոյ մէջ (Զ—ԺԳ դար) հազիւ թէ 80 գրաբարագիր հայ հեղինակներ միայն ծանօթ են այսօր. եւ

ասոնց մեծագոյն մասը հազիւ մի միակ չնչին գրութիւն մը կամ թարգմանութիւն մը թողածէ։ Գրաբարն այսպէս նոյն իսկ ընթերցող հասարակութեան այն աստիճանի անհասկանալի դարձած էր, որ մեզի ծանօթներէն՝ արդէն ԺԳ դարուն՝ գրաբար գրուածներ ժողովրդեան խօսած լեզուին՝ աշխարհաբարի կը թարգմանուէին (Դատաստանագիրք Միկիթ. Գօշի)։

Այսպէս ուրեմն մեզմէ՝ ըսենք հազար կամ աւելի տարի յառաջ, ուսումնասէրներ այնպէս ստիպուած էին գրաբարը սորվիլ, ինչպէս մենք այսօր։

Եւ որովհետեւ Եւ դարու գրութիւնները մեծաւ մասամբ Ս. Գրոց մեկնութիւններ, Ճառեր, գիտնական գրութիւններ էին, յաջորդ դարերու մէջ շատ չօրինակուեցան, շատ չկարգացուեցան, շատ աղղեցութիւն չունեցան։ Միայն պատմական գրութիւններն յաջորդ պատմասէր դարերու ընթերցուածոյ նիւթ մատակարարեցին։ Մինչեւ որ վերջապէս ԺԳ — ԺԷ դարերուն գրաբարը բոլորովին կերպարանափոխուած էր, աղճատած, որուն վերջին հարուածը տուած էր գրաբարագէտներու այն խումբն՝ որ հայերէնը լատիներէնի վրայ ձեւեց եւ նմանեցուց, ինչպէս երբեմն Եւ դարուն վերջերը եւ Զ դարուն յունարէնի վրայ ձեւել փորձած էին ուրիշներ։

Այսպէս Մեսրոպայ երիցագոյն աշակերտներու մահուընէն ետքը՝ Եւ դարու վերջերը Մեսրոպայ լեզուն զըկուեցաւ արդէն գիտնական

մշակներէ, դարէ դար ինկաւ, խառնակեցաւ, բարբարոսացաւ, համեմատութեամբ մշակեալ եւ զարդացեալ լեզուին Մեսրոպայ:

Միմթար Աբբահայրն եւ իր աշակերտները ջանացին դարձեալ լատինական տարածն հայերէնի վրայէն թօմթափել, նոր ոյժ տալ գրաբարին, եւ յաջողեցան գէթ միջին դարերուն գրաբարին ստացած վիճակը վերադարձընել:

Սակայն աւելի բանաւոր էր փոխանակ միջն դարու հեղինակներու այլայէալ գրաբարէն սորվելու գրաբարը, բուն իսկ ակնաղբեր դիմել, ուստի մէկանները բխած էին. լեզուի կանոն ընտրել եւ դարու գրաբարն, որ համեմատութեամբ յաջորդ դարերու՝ աւելի հարազատ եւ բարձր էր:

Անցեալ ժԹ դարուն սկիզբները վենետիկի Միմթարեան Միաբանութիւնը սկսաւ նախնեաց մատենագրութիւնները մաքուր տպագրութեամբ ի լոյս ընծայել, որով եւ դարէն ժԴ դար գրուած գրաբար գլքերն սկսան ուսումնատենչ ընթերցողներու մատչելի ըլլալ: Որչափ ալ այս հրատարակութիւնները գիտութեան պահանջած յօրինուածութեամբ լոյս տեսած չէին, որով այս կամ այն լեզուական կամ պատմական կէտերու մէջ գայթման պատճառ կ'ըւլային տկարներու, սակայն յինքեան մեծ կարեւորութիւն ունեցան, եւ ի մէջ այլոց՝ գրաբարի ուսման մեծ զարկ տուին: Այս հրատարակչական գործունէութիւնը մանաւանդ շատ

մեծ էր 1825—40 տարիներու մէջ: Այս ժամանակներն հրատարակութեցան ի մէջ այլոց՝ եղնիկ, խորենացի, Ոսկեբերանի Մեկնութիւն յաւետարանագիրն Մատթէոս, Բարսղի ճառք Վեցօրեայ արարչութեան, Բուզանդ, Ագաթանգեղոս, Եղիշէ եւն: Այս եւ նման հրատարակութիւնները մինչդեռ հրատարակիչ Վենետիկի Միաբանութեան մէջ գրաբարի ուսման վրայ նոր ազգեցութիւն մը չունեցան, եւ ամէն կարգի հեղինակին գրաբարը “վսեմ, շքեղ հայկաբանութիւն”, համարուեցաւ, անդին վիեննայի Միաբանութեան մէջ ուրիշ ազգեցութիւն յառաջ բերին: Այս վանքին կղերանոցին մէջ 1830—40 տարիները գրաբարի առանձին ոյժ կը տրուէր, եւ նոյն կղերանոցին մէջ “Ոսկեդարեան գրաբարի” գրութեան գիւտն եղաւ: Հ. Յ. Գաթրճեան եւ Հ. Մ. Գարագաշեան (Ճեռնադրեալ են՝ 1841ին), տակաւին կղերանոցի մէջ՝ մտադիր եղան եւ դարու հեղինակներուն լեզուին առանձնայատկութիւններուն, եւ զանազանեցին ուրիշ գարերու լեզուներէ, եւ նոյն իսկ եւ դարու հեղինակներուն լեզուին մէջ ակնյայտնի տարբերութիւն տեսան, հեղինակները լեզուի յատկութեան եւ ժամանակի տեսակիտով այլեւայլ խմբերու բաժնեցին, եւ որոշեցին թէ որ հեղինակներու գրաբարը քերականութեան եւ բառամթերքի կողմանէ պէտք է կանոն ըլլալ ներկայ գրաբարի: Իրենց այս գիւտը ծանուցին իրենց վերակացու Հ. Յ. Պօղաճեանին, որ ընդունելի գտաւ գիւտը եւ 1838—41ին հրա-

տարակած հայ.-տաճկ. եւ տաճկ.-հայ. բառաշըքերուն մէջ գործածեց: Այս գիւտն ընդգրկեց Վիեննայի Սիհթարեանց բովանդակ Միարանութիւնը, հրատարակեց անմիջապէս նոյն ուղղութեամբ գիտութեան այլեւայլ ձիւղերու վերաբերեալ գրաբար հեղինակութիւններ եւ թարգմանութիւններ, եւ նոյն ուսումը ցայսօր կ'աւանդուի Վիեննայի դպրոցին մէջ:

Այստեղ ժամանակագրական կարգաւ կը գնեմ այս գրաբար հրատարակութիւններուն ցանկը.

1841 Բասուետայ Խօսք վասն ահեղերական պատմութեան (Հ. Յ. Գաթրճեան եւ Հ. Մ. Գարագաշեան).

1842 Կանոնք Ս. Բենեդիկտոսի (Հ. Ք. Սպենեան):

- Ռակինեայ Երգք վասն կրօնից (Հ. Մ. Գար.):
- Նեպոսի Վարք զօրավարաց անուանեաց (Հ. Ղ. Յովանեան):

1843 Կիկերոնեայ Խօսք վասն ծերութեան (Հ. Յ. Գաթրճ.):

- Կուրտեայ Ո. վասն գործոց եւ արութեանց Աղեքսանդրի մէծի, 2 հտր. (Հ. Յ. Գաթրճ.):
- Քսենոփոնեայ Աիւրոսի Խրամք (Հ. Յ. Գաթրճ.):
- Ուսողութիւն (Կամ Մաթեմաթիկա) Ա. Հտր. (Հ. Ղ. Տէրտէրեան):

1844 Հռոդերիկեայ Հրահանգք կատարման (Հ. Փ. Ճամճեան):

- Արուեստ Ճարտարախօսութեան (Հ. Մ. Գարագաշ.):

1845 Հրահանգք աստեղագիտական ի վերայ երկնագնդոյ (Հ. Ա. Պալճեան):

- Նկարագիր ուսմանց (Հ. Մ. Գարագաշ.):

1846 Կիպրիանու Գիրք վասն միութեան Եկեղեցւց (Հ. Յ. Գաթրճեան):

- Բարբառարան իտալ... հայերէն (Հ. Փ. Ճամճեան):

- Ուսողութիւն, Բ. Եւ Գ. Հտր. (Հ. Ղ. Տէրտէրեան):

- Ուսումն փիլիսոփայութեան (Հ. Մ. Սամուէլեան):

- Ճառ վասն աղքատութեան (Հ. Ա. Ա. Յալնեան):

1847 Գիտութիւն տէրութեանց (Հ. Ղ. Յովանեան):

- Պատմութիւն Տիեղերական ժողովոց (Հ. Պ. Յովանեան):

1848 Աւանկինեայ մտածութիւնք (Հ. Ս. Էմինեան):

1849 Փլորիանու Վիպասանութիւն Տովոհթայ (Հ. Փ. Ճամճեան):

- Տիեղերական Պատմութիւն Ա. Հտր. (Հ. Յ. Գաթրճեան):

1850 Բարբառարան հայ.-տաճկ. (Հ. Ե. Զագալճեան):

- 1852 Տիեզերական Պատմ. Բ. Հոր. (Հ. Յ.
Գալթրձեան):
- Յիշատակարան քահանայական վարուց
(Հ. Ա. Էմինեան):
- Կիկերոնեայ վասն բարեկամութեան (Հ.
Ե. Զագլձեան):
- 1853 Բարբառարան գաղղ. -հայ.-տաճկ. (Հ. Ա.
Էմինեան):
- 1855 Ս. Յովհ. Ոսկեբերեանի ճառ (Հ. Ա. Գա-
թըրձեան):
- 1872 Յուստինոսի Պատասխանատութիւնք (Հ.
Սէրվիշեան):
- 1883 Բարբառարան տաճկ. -հայ.-գաղղ. (Հ. Ա.
Քիւփէլեան):
- Այս ուղղութեամբ Հրատարակուած են
նաեւ 1849ին “Քաղուածոցք ի Թարգմանու-
թեանց նախնեաց, (Հ. Ք. Սպենեան), 1863ին
“Ծաղիկք Ս. Գրոց, (Հ. Ա. Յովանեան),
1866ին Հատընտիր ընթերցուածք (Հ. Թ. Թոռ-
նեան,) ընթերցուածց գլուխը. դարձեալ Զալը-
իեան քերականութեան 10^ր տպագրութիւնը
1885ին, ի Հ. Ա. Այտընեանէ, եւ նյն Հօր
Աշխարհաբարի քերականութեանց կցուած գրա-
բարի քերականութիւնները: Հ. Մ. Գարագա-
շեան յետոյ նյն ուղղութեամբ ի Կ. Պոլիս գոր-
ծած է իրեւ դասատու գրաբարի, եւ Հրատա-
րակած է ընտիր քերականութիւն, ընթեր-
ցուածց գիրք եւ թերթ մը՝ “Ճաշակ ու-
կեղէն դպրութեան”, Յ. Գուրգենի աշխատակ-
ցութեամբ:

Հ. Յ. Գալթրձեան եւ Հ. Մ. Գարագա-
շեան իրենց գիւտին տեսականը տակաւին Հրա-
տարակած՝ Հրատարակեցին (1841) “Ոսկեգա-
րեան գրաբարով” թարգմանութիւն մը՝ “Բո-
սուետայ խօսք վասն տիեզերական պատմու-
թեան”, (Bossuet, Discours sur l'histoire uni-
verselle) գրաբարի խստագոյն մաքրականու-
թեամբ (purisme), երբ միեւնոյն տարին եւ
միաժամանակ Վենետիկի Հրատարակուեցաւ նյոյ
գիրքը՝ “Վենետիկեան գրաբարով”, (Պոսուէի
խօսք ի վէպս ազգաց, ի Հ. Քերովքէէ Ազնաւոր-
թեան):

Վիեննացիք սակայն իրենց գրութեան
տեսականն՝ ընդարձակ եւ պատճառաբանեալ
գրութեամբ մը չներկայացուցին տակաւին հա-
սարակութեան: Այո՛. Զալընեան, Այտընեան
եւ Գարագաշեան քերականութիւնները եւ
վերցիշեալ ընթերցուածց գրքերը նյոյ ուղղու-
թեամբ գրուած են, սակայն յատուկ գրու-
թիւն մը լոյս չտեսաւ: Հ. Մ. Գարագաշեան
առաջին անգամ “Նկարագիր ուսմանց”, գրքին
մէջ (1845, էջ 25—46) ներկայացուց ըստ
բաւականի մանրամասն “Ոսկեգարեան գրա-
բարի”, գրութիւնը, այսուհետեւ Հ. Քերովքէ
Սպենեան “Քաղուածոցք”, գրքին յառաջաբանին
մէջ (1849), եւ Հ. Թ. Թոռնեան Հատընտիր ընթերցուածքի մէջ Համառօտիւ 1866, Յա-
ռաջաբան նյոնը Բ. տպագրութեան մէջ (1893),
դարձեալ Հ. Մ. Գարագաշեան Ճաշակի մէջ
(1886—8) աւելի ընդարձակ գրութիւններով

ծանօթացուցին: Թէեւ Հ. Ք. Սպենեան շատ տարիներէ ի վեր կը պատրաստէր “Ոսկեդարու”, գրաբար լեզուին վրայ ընդարձակ ուսումնասիրութիւն մը, ուր այս մասին ամէն ինդիր մանրայցող կը քննուէր, սակայն մահը (1886) խափան եղաւ ի լոյս ընծայման: Հ. Յ. Տաշեան այժմ նշնը կրկին ու երեքկին ճոխացուցած է, եւ գործն արդէն մամլոյ տակ է:

Այս տպագրեալ գրութիւններու համեմատ “Ոսկեդարեան գրաբարին” գրութիւնը եւ հեղինակներն այստեղ յառաջ կը բերենք աւելցնելով վերջերս գտնուածներն ալ:

Հայ այբուբենքի գիւտէն (404—6) ետեւ՝ Սահակ եւ Մեսրոպ եւ ասոնց արդէն հասունացած եւ կրթուած աշակերտները (Եղնիկ Կողմացի, Երեմիա Սարկաւագապետ, Յովսէփ Վայոցձորեցի, Յովհան Եկեղեցացին, Յովսէփ Պաղսացի, Տիրայր Կամ Տէր Խորձենացի, Մուշէ Տարաւնեցի, Ենովչ, Դանան, Յովլաթան, Թագիկ, Յովչ. Խոստովանող, Արձան, Ղեւոնդ Վանանդեցի, Կորիւն (ըստ Նորայրի, Կորիւն եւն էջ 401՝ նաեւ Աբրահամ եպ. Մամիկոնէից, Անդրէս Արեղյայ, Թաթուլ եւ Վարոս), որոնք իրենց պաշտամանը պատճառաւ, որ էր Եկեղեցիներու մէջ եւ այլուր բերանացի թարգմանութիւններ ընել, “Թարգմանիչ”, կը Կոչուէին, սկսան անմիջապէս յոյն եւ ասորի հայրապետներու գրութիւնները հայերէնի թարգմանել, Աստուածաշունչ գրքէն սկսելով: Այս ժամանակի մեջ հասած գրքերէն եւ ժամանակակից

կամ մօտ ժամանակի հայ պատմագիրներու խօսքերէն դատելով՝ պէտք ենք ըսել, որ այս “Թարգմանիչներու” երկերուն թիւը մեզի հասածէն շատ աւելի ստուար եղած պիտի ըլլայ, վասն զի թարգմանչութիւնը հեղինակութենէ դիւրին ըլլալուն՝ կարելի էր այն առաջին բուռն եռանդեամբ արագ արագ կատարել: Եւ արդէն վերջին ժամանակներս գտնուած է գարու գրութիւններու հատակոտրները կը վկայեն, թէ տակաւին ուրիշ երկեր ալ ձեռք բերելու յօս կայ:

Ասոնց գործունէութեան ժամանակամիջնոցն հազիւ իրբ կէս դար տեւած է 404էն սկսեալ: (Նորայր, Կորիւն, 406—462 կը գնէ): Այս իրբ կէս դարու միջոցէն, զօր կը կոչենք “Ուռի Շարութ”, մեր ձեռքն հասած թարգմանութիւններն ու երկերն հետեւեալներն են, որոնք իրենց առանձնայատկութեան կողմանէ չորս դասի կը վերածուին:

Ա. Դաս. Եղնիկ, Աստուածաշունչ (այն է Հիսուս գիրք Մովսէսի, Յեսու, Դատաւորք, Հռութ, Զորք գիրք Թագաւորաց, Տովեիթ, Սաղմոսք, Զորք գիրք Սողոմոնի, Աիրաքայ հին թարգմանութիւնն, Յովլը, ԺԻ Մարգարէք, Զորք մէծ մարգարէք, Բարուք, Աւետարան, Գործք առաքելոց, Կաթողիկեայք, ԺԴ Թուղթք Պաւուսի, Աղաւթք Մանասէի, Թուղթք Երեմիայ, Թուղթք Կորնթացւոց առ Պաւուս եւ վերջնոյս Գ. Թուղթն առ Կորնթ. Հանգիստ Յովհաննու:) Իսկ նախագրութիւնք եւ Գլուխք Աստուածաշնչից

Յայտն. Յովհ. (Բ. թարգմ.) Սիրաք (Բ. թարգմ.)
 “ոսկեդարու” գործ չեն: Եւսեբեայ Քրոնիկն եւ
 Թուղթ առ Կարպիանոս, Ա. Ոսկեբերանի Մեկն.
 Մատթէի, Թղթոց Պաւղոսի (“առ Հռովմայե-
 ցիս, Խանդարեալ), Եսայեայ, Ծննդոց եւ այլ
 Քանի մը Ճառեր, Սերեբիանոս, Կիւրղի Աղեքո.
 Մեկն. Հին Կտակարանի, Ա. Քարսղի Ճառք Վե-
 ցօրեայ արարչութեան, Յերոնիմեայ Յառաջա-
 րան Աստուածաշունչ գրոց (Հին թարգմանու-
 թիւնը), Կանոնագիրք Ա. Սահակայ, Արիստի-
 գեայ Զատագովութիւն, Հիպողիտեայ Հատա-
 կոտոր մը, Մարութայի Պատմ. Արեւելեան
 Վկայից եւ Ճառ ի Վկայսն Արեւելից, Հարանց
 Վարոց մէկ Քանին, “Գիրք Թղթոց Հեն Քանի մը
 Նամակներ, Խնչպէս Նաեւ Ճառընտիրէն Կտորներ:

Բ. Գաս. Կորիւն, Ագաթանգեղոս, Բիւ-
 զանդ, Մակաբայեցւոց երեք գիրք, Եւթաղի
 Ա. Գրոց մէկ Քանի յառաջաբանները:

Գ. Գաս. Եփիւմի Մեկնութիւն Հին եւ
 Նոր Կտակարանաց, Համաբարբառ, Աւետա-
 րան, Մեկն. ԺԴ Թղթոց Պաւղոսի, Քանի մը
 Ճառեր, Եւսեբեայ Պատմ. Նկեղեցւոց, Զգօն,
 Լաբուբնա, Իգնատիոսի Թուղթը:

Դ. Գաս. Կիւրղի Կոչումն ընծայութեան,
 Ա. Ոսկի Մեկն. Յովհ. առաջին 13 Ճառերը,
 Եւագր, Աստուածաշնչն՝ Եսթեր, Յուգիթ,
 Ա. եւ Բ. Եղզ, Կէեմի, Կաթողիկեայ Թուղթ Պե-
 տրոսի:

Ա.յս “Ոսկեդարեան” Հեղինակներու ընդ-
 հանուր Նկարագիրն է՝ Կանոնաւոր Քերականու-

թիւն եւ ոճ, բառերու շարուածքը դաշնա-
 կաւոր եւ Ճարտար, ասացուածն պարզ, յստակ
 եւ աղնուական, բացատրութիւններն ու նշյա-
 նշաններն առատ, ածականներն, ոճերն ու գար-
 ձուածները բնական եւ զարգարուն, խնդրա-
 ռութիւնը իմաստին համեմատ պէսպէս: Բաց
 ասկէ՝ Բ. դասու ոճն է Ճոխ եւ գիւանագիտական,
 Գ. դասունը բանաստեղծական եւ ծաղկեալ, իսկ
 Դ. դասունը մեղմ, քաղցրախօս եւ հանդարտ:

Այս առաջին աշակերտներու գործերէն
 զատ՝ ունինք Ե դարու կիսեն սկսեալ մինչեւ
 Է գարը, Երկրորդ աշակերտներու եւ ասոնց
 աշակերտներուն երկերը, որոնց դարն Արծոնին
 կանուաննենք: Ասոնցմէ ոմանց քով յունաբա-
 նութիւնը գիտակցաբար եւ գիտմամիւ տիրող
 եղած է, եւ ոմանց քով ըստ մասին: Արդ,
 որովհետեւ Ե դարու առաջին կիսուն լեզուն
 համեմատելով ասոր յաջորդող ժամանակնե-
 րու լեզուին հետ՝ առաջինը գերազանց է ամէն
 տեսակիտով, պէտք ենք այս “Ոսկի դարուն”
 լեզուն հիմ բռնել արդի գրաբարի, եւ անոր
 ընդհանրապէս տիրող քերականական կանոն-
 ներուն ու ձեւերուն հաւատարիմ պահպանող
 ըլլալ, գրութեան կերպին ու ոճերուն ճշգիւ
 հետեւող ըլլալ, ասոնց բառերն ու բացատրու-
 թիւնները միայն գործածել, եւ Արծաթի կամ
 յաջորդ դարերէն միայն այն արհագուշան բնի
 բառերն առնուլ ընտրանօք եւ ի հարկին, երբ
 “Ոսկեդարուն”, Երկերուն մէջ անոնց հետքը
 կամ համազօրը չկայ:

Արժոնի դուռը իբր 460—700 երկերն են՝ Յովհ. Մանդակունի, Յաճախապատում, Ղ. Փարպեցի, Եղիշէի Պատմ. եւ Ճառք, Գիւտի Թուղթք, Մ. Խորենացւոյ Պատմութիւն, Պիտոյից գիրք, Երկրագրութիւն, Ճառք, Թուղթք: Մամբէ, Դաւիթ Անյաղթ, Թարգմք Փիլոնի, Պղատոնի, Արխտոտելի եւն, Աթանասի, Կիւրզի, Նիւտացւոյ, Նազիանզացւոյ, Վարք Աղեքսանդրի, Զենոբ եւն:

Ասկէ ետքը գրուածքներն առ այժմ մեր խնդրէն դուրս են.

Որչափ ալ այս գիւտը լեզուագիտական սկզբանց վրայ յեցած էր, եւ բնական էր տեսնել մատիր ընթերցողի մը՝ և—ԺԲ դարելու մէջ գրուած գրաբարի զանազանութիւնները, սակայն դիւտն հետաքրքրութիւն չշարժեց, վեճաբանութեան նիւթ չեղաւ, որով կարելի էր աւելի պարզել եւ մանրամասնել գրութիւնը, նաեւ ըստ պատշաճի փոփոխել, յապաւել եւն: Եւ այսպէս զրեթէ Վկեննական դպրոցին մէջ միայն ամփոփուած մնաց անիկա: Հիներէն միայն Մարկոս Աղաբէգեան ծանօթ է ինձ, որ 1862ի Կրոնհի թերթին մէջ (թ. 12, էջ 889—892) գրած է.

“Եթէ մի հայ Անիթարեանց սկզբանէ անտի գրուածքները միանգամ աշքիցն անցկացնէ, անմիջապէս նրանց մէջ այլեւայլ ժամանակ եղած փոփոխութիւնները, այլեւայլութիւնները կը նշմարէ. իսկ եթէ երկու Անիթարեանց դպրոցները՝ Վենետիկու եւ Վիեննայու, իրարու հետ բաղդատելու լինի, այն ժամանակ կառնու

մի փոքր, եւ փոխանակ այլեւայլութիւն եւ փոփոխութիւն աեւնելու, գրէթէ երկու ուրիշ, նոր ձեւով եւ նոր ոճով լեզուներ կտեսնէ գուրս եկած յառաջնոյն փոխարէն Անիթարեանց ուխտին հաստատուելուց մինչեւ 1840 Անիթարեանց մամուլից գուրս եկածներն, որոնք նոյն ժամանակին գտնուած հայկաբաններն ու հայգէտները զարմացնում հիացնում էին, այսոր երեսից ընկած իրեւ անպիտան գրաբարքներ էնք ինչպէս իրուէնի հասորներուն մեծ մասը, Պլուտարքոսի թարգմանութիւնը, Տեւեմաքի հայերէնը, Հոմերոսը եւ այլեւայլ կրօնական գրուածքներ որոնք, ըստ ասելոյն բուն իսկ Անիթարեանց նոր թարգմանուելու կամ թարգմանածները ուղղելու կարօտ են: 1840ից յետոյ երբ Վիեննայու դպրոցը սկսաւ հայերէն հին լեզուի հետ պարպագել արդէն պատրաստուած Գերմանական իոր եւ ընդարձակ գրականութեամբ եւ գրականական դպրոցի նշանակութիւնը լաւ ճանաչած, քան թէ Վիեննետիու Անիթարեանք, կուռնէլիու նեպոսի, Քսէնոփոնտի, Տակիտոսի, Պոսուէտի թարգմանութիւններով մի նոր ճաշակ՝ մի նոր ձեւ գրութեամբ մէջ ցցց տուաւ: Վիեննետիու Վիեննայու Անիթարեանք սկսան իրար հետ ընկնել, մինը միւրն չհաւանել, Հայր Եղուարդ Հիւրիմիղեանն (Տեւեմաքը եւ ուրիշ գրքեր իտարերէնից թարգմանովը) հրապարակաւ սկսած ձալուել Վիեննայու դպրոցը, վասն զի իրանց մի ահագին հարուած էին բերել, մինչեւ այն ժամանակ գրուածներու վրայ. երկու դպրոցներն էլ մի եւ նոյն ժամանակում Պոսուէտի տիեզերական պատմութեան թարգմանութիւնները գուրս հանեցին, Վիեննայու դպրոցինը մնաց, ընթերցողք աւելի հաւան կացան նրա վրայ, քան թէ Վիեննետիու դպրոցինը, այսպէսով սկսաւ զրաբառ լեզուի առաւելալիքութիւնը անցկնալ Վիեննայու դպրոցին, մինչեւ Գալթրձեան վարդապետը իր Տիեզերական պատմութեամբ, վերջապէս հասկացնուց ընտիր ճաշակ ունեցողներուն գրաբառ լեզուի մէջ, թէ իրանք ստեղծող չեն այլ հետեւող Ոսկի դարու լեզուին. այս բանս թէեւ մերժուեցաւ Վիեննայու դպրոցին տալու, բայց ամէն գրաբառագէտ, առաջնկը Վիեննետի կեցիկ խոստովանեցան եւ այս գրականական

յեղափոխութիւն ընդունեցան, հայր Արսէնը,
քերթօղն (բոլորն էլ քերթող են Վենետկումը
Մխիթարեանք, Խոալիու կլիմայու ազգեցնու-
թիւնից) հայր Լոգուարդն Հիւրմիւզեանն (էլի
քերթող), մեծ եռանդով սկսաւ աշխատել
Վիեննայու գիտնական վարդապետներից (որանք
էլ ամէնքն գիտնականներ են ինչպէս պատմա-
բան, լեզուագէտ, բնագննին, հնագէտ, գրադէտ
եւ այլն գերմանացւոց նման) յափշտակելու գրա-
բար լեզուի մէջ առաւելակոռութիւնը, առուու
են թէ տաս, քանա տարիկ աշխատելոց յետոյ
հայր Արսէն, իր գերականութիւնը յօրինել է,
եւ ձեռք է զարկել Մշակականի թարգմանու-
թեան, որու համար իրանց արած գովեստն այն
տեղ կը հասնի թէ մեր նախնիք չէին կարող
այնպիսի թարգմանութիւն անել. կարծ ասենք,
այս երկու վանքերու միաբանք, այս վերջին ժա-
մանակներումն վերջին աստիճան ջանք եւ փորձ
արին գրաբառ լեզուն կենդանացներու համար
գրուածքներու մէջ. ի հարկէ այս մասին մեր
մեծ ուշադրութեան արժանի են, բայց իրանց
մէջ տարրոց տարի գրաբառ լեզուի մասին
եղած ամենազգի գոփոխութիւնները, մարդուս
վրայ մի յուսահասութիւն են բերում, Վե-
նետիկու Մխիթարեանց գրաբառ հեղինակու-
թիւնն ու թարգմանութիւնն այն աստիճան
զանազանում են իրարից, որ կարծես թէ այլ-
եւայլ գաւառներու մը գրւած լինի. ամէն մէկ
հեղինակ կամ թարգմանիչ իրա համար մաս-
նաւոր մի գործոց կկազմէ, որու մէջ ատամիներով
աշխատել աշխատել է, Եզնիկներու եւ Եղի-
շիներու հետեւելու կամ նմանելու, էլի չի յա-
ջողել, Խոալիան թէթէւ ոճու երինափայուռ-
թիւնն է իրա գրաբառ լեզուի ազնուութիւն եւ
գեղեցիութիւն ասուածը, իսկ Վիեննայու Մխի-
թարեանք իրանց գրաբառ գրուածոց մէջ աւելի
մութիւն, գալիսկութիւն եւ մօրինակու-
թիւն ունին, բայց սրանց գրաբառ լեզուն էլ
ըստ Վենետիկու Մխիթարեանց մի հերձուա-
ծորութիւն է, մի նորաձեւութիւն է, իրանցից
զանազանուելու համար ուսուի թէ մինը եւ թէ
միւսը անդաբար կպնդեն թէ իրանք են ճշմա-
րիս հետեւող եւ նմանող աշակերտ մեր նախ-
նեաց ոսկի դարու լեզուին եւ գրականու-
թեան:

Հազիւ ուրեմն վերջին ժամանակներէն
Նորայր Բիւզանդացի իր պատուական բա-
ռագրքին մէջ՝ “Ոսկեդարեան գրաբարի, գրու-
թեան հետեւելէն ետեւ, մասնաւորապէս իր
վերջին բանախրական Նշանաւոր գործին մէջ
(Կորիւն Վ. եւ Նորին Թարգմանութիւնք, Տիխիս
1900, էջ 16—35) “Հատընտիր ընթեր-
ցուածքին համեմատ՝ “Փոքր ինչ փոփոխելով
զիարգաւորութիւնն եւ զանուանակոչութիւնս ամբողջովին ընդունեցաւ Վիեննացւոց “Ոսկե-
դարեան գրաբարի, գրութիւնը:

Յիշեմ Նաեւ Ա. Սարուխանն եւ մանաւ-
անդ Ա. Երիցեանը, որ Վենետիացւոց գրաբարը
“միջինդարեան” անուանելովը, պատճառ եղաւ
որ “Ոսկեդարեան գրաբարի”, խնդիրը հրապա-
րակ ելլէ, եւ վերջապէս իր պարտուպատշաճ
գիրքը գտնէ: Վասն զի այս գիւտը գրաբարի
ուսման կարեւոր յառաջադիմութիւններէն մէկն
էր, Մեսրոպեանց “ոսկի գարը”, լեզուի տեսա-
կիտով, վերագրածներու գործն էր, անցեալ
գարու Հայերու գրական երեւոյթներուն ամէնէն
Նշանաւորներէն մէկն էր:

Գ.

Գրաբարի մեծ վառարանէն, գրաբար լե-
զուի մեծ մշակներէն, Վենետիկի Մխիթարանու-
թեան կողմանէ կրնար սպասուիլ՝ որ այս գիւ-
տին առանձինն ուշադրութիւն նուիրուէր: Եւ
սակայն ամէնէն աւելի այստեղ անտեսուեցաւ
եւ արհամարհուեցաւ, ծաղըուեցաւ այս նոր

վարդապետութիւնը, մինչեւ օրս ալ նշյն ուղղութիւնը կը շարունակուի կղղեկէն ներս եւ կղղեկէն դուրս: Հ. Գ. Ա. Վազովիքի՝ “Նորահնար բառերուն վրայ” (Բաղմ. 1845, էջ 267), “Յաղագս բնիկ հնչման հայկական տառից (Անդ, էջ 361) եւ “Հին եւ նոր անուանց տառադարձութեանը վրայ” (Անդ, 1846, էջ 51) գրած յօդուածներուն մէջ արհամարհական ակնարկութիւններ, ծաղրական ծայրայեղութիւններ արձակեց Վիեննացւոց գրաբարի նոր գրութեան դէմ: 1847ի Բաղմավոյին մէջ (էջ 146) “Մրջիւնին դատաստանը, հրատարակուեցաւ, որ կը վերջանար սապէս.

“Աս մրջիւնին չը նմանիր
Ան տեսակ մատենագիր,
Որ երեկ մէկ այսօր երկուք՝
Չորս տող բան գրէ պաղուկ պաղուկ
Ու ետքը մեծ մեծ ջարդելով,
Ուրիշներու վրայ խընտալով
Խորենացին, Ոսկեբերան
Իրեն աչքին բան չերեւան:”

Հ. Ա. Բագրատունի, 1846ին, ինչպէս քիչ ետքը կը տեսնենք, Վիեննացիներու “Ոսկեդարեան գրաբարին գիւտն այնչափ անպատիւ գործ մը հոչակեց, որ այս գիւտին վրայ խօսած ժամանակ՝ գտիշներուն անունը տալ չուղեց — “անոնց պատիւը իննայելու համար”! Իր Զարդ քերականութեան մէջ ալ (էջ 629) “կապկաց հպտանկը, անուանեց “Ոսկեդարուն”, այն է՝

Մեսրոպայ լեզուին նմանողութիւնը. Եթէ Վիեննացիներ իրեն հետ Կարեկացւոյն կամ Շարականներու լեզուներուն ալ նմանէին, անշուշտ այս կապկութիւն պիտի չհամարուէր: Հ. Ա. Բագրատունի Վիեննացւոց այս գիւտին պատճառաւ շատ բորբոքած վիճակի մը մէջ էր, մինչեւ անգամ գուեհկացաւ այնչափ որ 1845ին Վիեննայի Միթարեանց վանքն ուղարկեց այն ծաղրական, ըսենք նաեւ տգիտական նամակն, որ անցեալները “Տառադարձութեան ինդրոյն առոթիւ լոյս տեսաւ Հանդէս” Անգլեայի մէջ (1888, էջ 98): Եւ արդէն Բաղմավոյի մինչեւ մեր օրերն՝ առօթին համեմատ կ'արձակէ երբեմն նշյնպիսի ակնարկներ դէպ Աւստրիական ոստանի “յանցաւորները:”

Երբ Վիեննայի գպրոցն 1840էն սկսեալ “Ոսկեդարեան գրաբար,” գլքերու շարք մ'ի լցու ընծայել սկսաւ, Հ. Ա. Բագրատունի այս ընթացքը կասեցընել ուղեց, եւ այս նոր գրութիւնն ըստ իւր կամն “բարեփոխել,” փորձեց՝ “Հայերէն գրաբառ լեզուի յստակութեան վրայ, յօդուած մը հրատարակելով (Բաղմ. 1846, էջ 196—204): Ասոր մէջ կ'երեւայ Վիեննացւոց գրութեան հանդէպ իր առարկութիւնները, եւ գրաբարի նկատմամբ իր խորհած գրութիւնը, զոր վերջէն Զարդ, քերականութեան մէջ ալ ըստ մասին կրկնեց: Այս յօդուածը շատ կարեւոր է՝ յուղուած ինդրոյս նկատմամբ. ասոր մէջ կ'երեւայ՝ հանդէպ Վիեննայի Վիեննետիկի գպրոցին գրութիւնը,

որուն գործնականապէս ալ կը հետեւի վենե-
տիկի դպրոցը։ Այս յօդուածին էական մասն
յառաջ կը բերեմ հոս, եւ կը հրաւիրեմ վե-
նետիկի դպրոցն՝ որ հաճի յայտնել նաև տե-
սականապէս՝ թէ այս դրութիւնը կ'ընդունի
այսօր, կամ ինչպիսի՞ փոփոխութեամբ, եւ կամ՝
ո՞ն է իր դրութիւնն այսօր։ Այնուհետեւ
կարելի է մանրամասնութեան իջնալ, ինդիր
յուղել այս կամ այն դրութեան բանաւոր,
դիտնական եւ հիմնական ըլլալու մասին։

Խօսքը միշտ Հ. Բագրատունւոյ պիտի
տամ, իմ կողմանէս փակագծի մէջ՝ խօսքերուն
տրամաբանութեան ուշադրութիւն միայն պիտի
հրաւիրեմ։

...Հնուց ի վեր երբեմն երբեմն յումանց
խօսքով եւ գրով՝ կամ թէ ըսենք գործքով՝
քիչ մը նոր եւ օտար վարդապետութիւն եւ
օրինակ ալ գուրս ելած կը գտնուի անձնական
կարծիքով՝ կամ կողմնասիրութեան հոգւով (?),
որ չգիտցողներուն մոլորութեան պատճառ կրնան
ըլլալ, եւ հայերէն լեզուին նորէն մէկ ուրիշ
տեսակ մը խանգարման։ Վասն այսորիկ պէտք
սեպեցինք որ աս ընտրութեան վրայօք քանի մը
հարկաւոր տեղեկութիւններ տանք անաշառ
ոգւով, առանց անձնական կարծիքի եւ կող-
մնասիրութեան եւ միայն լեզուին օգտին հա-
մար։ (Այս անձնական կարծիք
է եւ կողմնասիրութիւն, իսկ իրենը՝ ոչ! ոչ!) Ասոր
համար աս կարծիքները հանողներուն անունն
ալ չենք տար հոս տեղս. կը ինայենք իրենց

պատիւը (!!), վասն զի մեր միտքը եւ փոյթը
հակածառութիւն եւ վիճաբանութիւն չէ ու-
րիշին դէմ, որուն եւ իցէ, հապա պարզապէս
ճշմարտութեան եւ օգտի սէր, եւ վնասին դէմը
առնել։

Հ. Բագրատունի այստեղ յառաջ կը
բերէ վեհեննական դպրոցին դրութիւնը՝ — ոչ
Ճշդութեամբ — եւ անօր անընդունելի ըլլալը
ցուցընելու համար առարկութիւններ կ'ընէ, եւ
կ'եզրակացընէ՝ թէ վեհեննացւոց “գրուածքը
կարծեմ միայն գրողը կը հասկընայ, ան ալ
հիմկուհիմայ. քանի մը տարիէն ետեւ վախեմ
որ գրողն ալ չհասկընայ, (!)։ Յաջորդ պատճա-
ռաբանութիւններն ու եղրակացութիւններն ալ
ասոր նման են, ինչպէս պիտի տեսնենք։ Այս
մասն յառաջ չեմ բերեր, վասն զի անշուշտ
ինդրոյս շարունակութեան մէջ այս առարկու-
թիւնները պիտի կրկնէ ընդդիմակաց կողմը, եւ
այն ատեն առիթ կ'ունենամ պատասխանելու։
Կատարակս է այժմ Հ. Բագրատունւոյ գրու-
թիւնը ներկայացընել։ Ուստի շարունակենք իր
խօսքը։

Հայերէն գրականութիւնիս թարգման-
չաց ատենէն ինչուք Ժ. կամ Ժ. գարը աղէկ
քննելու որ ըլլանք, իրեք տեսակ այլ եւ այլ
մատենագրութիւն կը գտնենք։ Մէյմը անոնցը
որ բուն յատուկ հասարակաց ընտել հայու-
ոճով գրեր են։ Երկրորդ անոնցը որ գաւառա-
կան կամ ինքնահնար ոճով մը գրեր են։ Երրորդ
անոնցը որ օտար լեզուի խառնուրդ մտուցեր են։,

“Առջի դասը կը գտնենք ան գրքերուն
մէջ, որ ինքիրեն յայտնի է՝ թէ նախնիք բոլոր
հայ ազգին համար գրեր կամ թարգմաներ են,
ու բոլոր ազգն ալ ամէն տեղ, ամէն ատեն,
ընդուներ ու կը բանեցընէ եղեր, ու հիմայ ալ
կ'ընդունի ու կը բանեցընէ, կը հասկընայ ու
համ կ'առնէ, ինչպէս է Աստուածաշունչ գիրքը,
(որ յիրականին՝ ողողուած է երայական, ասոր-
ական եւ յունական քերականութեամբ եւ աղ-
դեցութեամբ) ժամագիրքը, պատարագամա-
տցը, մաշտոցը եւ շարականը (իբր թէ
ասոնք մէկ ժամանակի գործեր ըլլային, հե-
տեւաբար նոյն լեզուն ունենային եւ իբր
թէ օրինակ՝ Եղնիկ կամ Կորիւն Աստուած-
աշունչի թարգմանութեան մէջ տարբեր լե-
զու, եւ մասնականներու համար գրած “Ընդ-
դէմ աղանդոց կամ “Պատմ. Վարուց Մես-
ուպայ”, գրքերուն մէջ տարբեր լեզու գոր-
ծած ըլլան, կամ կրնային երբեք գործածել,
կամ Ե—ՖԲ դարու ընթացքին մէջ սոյն եկե-
ղեցական գրքերու հեղինակներն կարենային այս
մասին բանակցիլ եւ միաբանիլ): Ասոնք աղ-
դային գրքեր ըլլալուն՝ երկբայութիւն չկայ, եւ
ահա ասոնք կ'ըլլան մեզի օրինակ բուն աղդային
լեզուն եւ ոճը Ճանշալու եւ ընտրելու (— այլ-
եւայլ ժամանակներ զանազան անձերէ գրուած
կամ թարգմանուած գրքերու լեզուն ու ոճը
միաձեւ միօրինակ՝ ի՞նչպէս հնար է որ ըլլայ):
Ուստի եւ մէկալ հեղինակներէն անոնք պիտի
յատուկ աղդային ոճ սեպենք, որոնք որ ասոնց

Նման են կամ կը մօտենան, որ ատենի մարդ
ըլլայ նէ ըլլայ (այնպէս որ՝ ով որ ըսենք Շա-
րականի պէս՝ կը գրէ, նաեւ մեր օրերը, ինչպէս
ինք կամ իրեն հետեւող մը, բուն աղդային ոճ
ունի՝ հաւասար իրեն յառաջ բերած Եղնիկի,
Ուկեբերանի եւն լեզուին!): Վասն զի աղդ մը
իր յատուկ ոճը բոլորովիլն չկրնար մոռնալ ու
թողուլ կամ փոխել (տամնեակ դարեր անցնե-
լին ետեւ ալ, այսպէս է լատիներէնի, յունարէնի,
նաեւ գերմ.ի, գաղղ.ի, մէջ եւն), թէպէտ եւ
ոմանք կրնան ծովիլ ու մոլորիլ. որուն օրինակը
թշուառաբար չի ալ պակսիր: Աս կարգէն կամ
դասէն են, օրինակ իմն, Ագաթանգեղոսը, Բիւ-
զանդը, Կորիւնը, Եղնիկը, Եղիշէն, Սանդակունին,
Փարպեցին, Խորենացին Պատմութեան մէջ շատ
տեղ, Լուսաւորչին Յաճախապատումը, Ուկե-
բերանին քանի մը մեկնութեանց բուն հին
թարգմանութիւնները, Բարսղի վեցօրեայն, Սե-
բերիանոսի Ճառերը, Կիւրղի երուսաղեմացւոյ
կոչումն ընծայութեանը. Վարիններէն՝ Շիրա-
կացին, Արշարունին, Խոսրով, Լաստիվերտեցին
(հոն ես Հ. Ղաղփկեան. ահա այս “միջնդար-
եան” հեղինակներուն քով բազմած “պատիւ
կ'ընէն ասոնց Հ. Բագրատունի, եւ կը հրավիրէ
իր հետեւողները!): Սարգիս, Իգնատիոս, Շնոր-
հալին, Մխիթար գոշը (— իբր թէ ասոնք
ամէնքը հաւասարապէս եւ միանուագ թէ Աս-
տուածաշունչի եւ թէՇարականի “կը նմանին
կամ կը մօտենան!): Ասոնց անխիղճ կրնանք
հետեւիլ՝ թէ բառերուն, թէ ոճերուն, առանց

վախնալու որ ազգային լեզուն եւ ոճը աւրենք
(— բայց այս նմանողութիւնը չըլլայ թէ վերջէն
և կապկաց հպտանք, անուանես.) վասն զի ասոնք
են հաւատարիմ աւանդապահք հին նախնեաց
լեզուին. բաց ի քանի մը մանր մունր բաներէ,
որ հմուտ վարպետը եւ վարժութիւնը կը սոր-
վեցընէ: Եղիշէին քանի մը Պարսից բառ բա-
նեցընելը խիզէ չըլլայ ոմանց. զի անոնք Պարսից
արքունեացը եւ անոնց ազգին եւ օրէնքին մաս-
նաւոր առմունքի բառեր ըլլալուն՝ բանեցուցած
են, եւ լեզուի յստակութեան վնաս մը չեն տար
ինչպէս աստուածաշնչին եւ միւս լնտիր գրոց
ալ քանի մը երբայական կամ յունական բա-
ռերը, որոնց կամ Ճիշդը չկար հայերէն՝ որ
դնէին, կամ թէ կար ու չեն դրեր նէ՝ վրանիս
պարտք մը չեն դրեր որ առանց հարկի մը մենք
ալ անոնք առնենք անյնինք:

“Երկրորդ դասը, ըսմիք, գաւառական
կամ ինքնահնար ոճով մը գրեր են: Եւ աս
եղած կըլլայ՝ կամ ան ատենի գաւառի մը յա-
տուկ մասնաւոր բառեր եւ կերպեր բանեցընե-
լով, որ հասարակաց ազգային լեզուին մէջ այն-
չափ չեն լսուիր. կամ ռամկէն վեր երեւնալու եւ
զարմանալի ըլլալու համար նորութիւն ինտոելով
եւ նոր հեղինակ ըլլալ ուզելով (մեղայ, մեղայ).
զի հին ատենը ընտիր պարզ գրաբառը հասա-
րակաց ամենուն լեզուն էր: Ասանկ է խորենացին
պատմութեան առջի գրքին մէջ, ճառերուն մէջ,
եւ մանաւանդ Պիտոյից գրքին մէջ՝ թէ որ
անորն է նէ: Եւ կամ տաճկական եւ արարա-

կան դպրութեան ազգին մէջ մտնելէն՝ (— տաճ-
կական պետութեան հաստատուիլն ու արշաւ-
անքները դէպի ի հիւսիսակողմը ժԳ դարուն են,
իսկ գրականութեան սկիզբն եղած է ժԴ դա-
րուն, ի՞նչպէս ազգեր է արգեօք այստեղ յա-
ռաջ բերուած հեղինակներուն վրայ, որոնք
ամէնն ալ ժԴ դարէն շատ յառաջ են!) ասիական
ճոռմութիւն մը ու փարթամութիւն մը (Հայերն
եւ իրենց գրականութիւնն ասիական չե՞ն), ոմանց
փառաւոր երեւնալէն եղած կրնայ ըլլալ (— ու-
րիշ խելքի յարմար պատճառ չի կրնար եղած
ըլլալ) ինչպէս է ընդհանրապէս Օձնեցիին
ոճը, Յովհան կաթողիկոսին, Արծրունիին, Կարե-
կացիին, Մագիստրոսին, եւ այլն: Ոմանց հայերէն
ըլլալուն երկրայութիւն չկայ. բայց ինչպէս
ըսմիք՝ իրրեւ անձնական ոճ կամ իրրեւ գաւա-
ռական եւ մասնաւոր ժամանակի մը ոճ սեպուե-
լու են (իսկ Ա դասուն մէջ յիշուած՝ այլեւայլ
գաւառներէ եւ գարերով իրարմէ հեռու ապրած
հեղինակներուն ոճն ինչո՞ւ “անձնական ոճ կամ
իրրեւ գաւառական եւ մասնաւոր ժամանակի
մը ոճ սեպուելու” չեն: Խնդիր մը՝ որ այսօր-
ւան խելքերը չեն կրնար ըմբոնել:) Ընտրանօք
շատ բան, մանաւանդ բառ, կրնայ առնուիլ
ասոնցմէ, եւս առաւել որ բանն որ ալ աղուոր
հայերէնով (ով պիտի որոշէ բառին “աղ-
ւորութիւնը”.) առջի դասէն չունինք. բայց
ոչ երբէք առջի դասին հաւասար կամ անկէ
վեր կրնան սեպուիլ՝ ոչ բառից ընտրու-
թեան եւ ոչ ոճի կողմանէ: (Ապա ուրեմն

ասոնցմէ բառ կամ ոճ առնելու չենք. կամ, կամ):

“Երրորդ գասը, որ օտար ոճ խառներ է ըսինք նէ, երկուք է: — Մէյմը որ ասորիէ թարգմանած ըլլալով, թէպէտ բառերն ու ասացուածքն ընտիր առաջի դասին պէս, բայց ասորի ծանր՝ դանդաղ եւ ճապաղ կամ ըսինք երկայնախօս ձանձրալի ոճն ու դարձուածքն առեր են. ինչպէս Եւսեբիոսի եկեղեցական պատմութիւնը, Մծբնացւոյն Զգօն գիրքը, Եփրեմի գործքերը: — Մէյ մ’ալ որ հոռմէ թարգմանած ըլլալով, կամ թէ եւ քովէ շարադրած, բայց թարգմանչին յունասիրութենէն ըսեմ, չէ նէ հայերէնի խամութենէն, յունաբանութիւն կը հոտին:

“Բայց աս յունաբան հեղինակներն ալ երեք տեսակ են: — Մէյմը որ անանկ թաթիսած ու բոլորովին ծթուած յունաբանութիւն ունին, որ հայու ականջ մը բնաւ ամենեւին բան չհասկընար. ինչպէս Դաւթի անյաղթին թարգմանութիւնները, որ նիւթական թարգմանութեամբ բառերու ալ, ոճի ալ, եւ լեզուի մասնաւոր անսովոր կերպերով ալ՝ բոլորովին հոռոմէ: — Երկրորդ՝ որ իրաւ շատ յունաբան են, բայց հայերէն աղէկ գիտցողը աշխատանօք կը նայ քիչ մը բան հասկընալ. ինչպէս նշն Դաւթի Սահմանաց գիրքը, Փիլոնի շատ տեղերը, Պղատոնի քանի մը գործերը: — Երրորդը որ շատ աւելի մօտ է ազգային ոճին եւ հասկանալի հայու ականջի, ինչպէս Եւսեբիոսի քրոնիկոնը

(իսէղձ եղնկեան թարգմանութիւն, որ այստեղերը կ’իջեցուիս!) Աղեքսանդրի պատմութիւնը: Նիւսացին, Նաղիանզացին, թէպէտ եւ ասոնք ալ շատ հեռու են առջի դասին յստակութենէն: Շատին կարծիքիննայելով՝ Խորենացիին Պիտոյից գիրքն ալ աս կարգս է:

“Ասոնք յունաբան որ կ’ըսուին նէ, անանկ չէ թէ միայն ասոնց մէջ կը գտնուին հելլենական ոճեր. Հապա առջի եւ մանաւանդ երկրորդ դասին մէջ ալ կան գրեթէ ամէն ան ոճերը, բայց քիչ՝ ցանցառ, ասդին անդին ցանած, եւ խոհեմութեամբ առանց մութ ձգելու բանը՝ իրենց բոլոր հայերէն պարզութեանը հետ ան ալ քալեցուցած են (ըսել է որ “հելլենական ոճ” ըսուածներն, իրենէ ամն ալ, առջի դասուն հեղինակներուն քով ալ կան, Եպիկէն մինչեւ Շնորհալի եւ Շարականները! միայն թէ առջի դասու հեղինակներն աւելի խոհեմ են “գրեթէ ամէն հելլենական ոճերը, գործածելու մէջ, իսկ ասոնք անխոհեմ: Արդարեւ լեզուագիտական տրամաբանութիւն): Շատը ընտանի ու սովորական ալ են եղեր լեզուներնուս, մինչեւ գրեթէ կարելի ալ չէ այսուհետեւ իրերւ միայն յատուկ յունական կտրել նետել: Իսկ ասոնց՝ մանաւանդ առջի եւ երկրորդ կարգիններուն յունաբանութիւնը խոկած եւ շարունակ չարն եւ բարին մէյտեղ թնձուկ ու չքակուելու կծիկ մը եղած է. թող որ աս երկու կարգը յունական բառերը նիւթապէս թարգմանելով ալ կը դնեն, որ եւս առաւել անիմանալի կընէ բանը հայու ական-

ջին, եւ առջի դասին մէջ չկայ ամենեւին ատրանդ, եւ ոչ ալ ասորիէ թարգմանութեանց մէջ (եւ սակայն Հ. Բագրատունւոյ եւ հետեւ ողաց գրքերուն մէջ մեծ ընդունելութիւն եղած է այս բառերուն):

“Աս տեսակ ասորախօս եւ յունաբան հեղինակները, մանաւանդ առջի եւ երկրորդ տեսակ յունաբանները ամենեւին զգուշալի են հայերէն ոճի յստակութիւն վնտուղին. երրորդ տեսակն ալ՝ զգուշութեամբ կարդալի եւ հետեւելի: Ասանկներէն աղուոր հայերէն բառեր (ձեր “աղուոր”, համարածն ես տգեղ համարելու ըլլամ՝ ի՞նչ ընելու ենք.) կամ մէկ մասնաւոր աղէկ զըսւցուածք (նոյնպէս!) մ’որ գտնուի նէ առջի եւ երկրորդ դասիննման, անոնք միայն կրնայ առնուիլ, եւ ոչ թէ բոլոր բոլորովին ոճին ու ամէն դարձուածքին հետեւիլ:

“Աս յունաբան հեղինակներուն հոռմէնիւթապէս թարգմանած բառերուն վրայ՝ խոհեմութիւն եւ իրաւունք սիրող անձինք իրեք բան ալ գիտնալու են: Զի թէպէտ եւ ամէնքս ալ ազգովին չենք այնչափ սիրեր աս հոռմցած հեղինակները, բայց չափէ դուրս եւ արդարութեան դէմ բան ալ ըսելու չէ:,

Այստեղ Հ. Բագրատունի՝ հակառակ “ամենեւին զգուշալի, ըսելուն՝ Հ. Մ. Գարագաշեանի յառաջ բերած (նկարագիր ուսմանց էջ 33—36) “հոռմցած հեղինակներուն,, յունէ նիւթապէս թարգմանուած անիմաստ բառերը կը պաշտպանէ, թէ ասոնք 1. միշտ անի-

մանալի բառեր չեն շիներ, 2. յաջորդ հեղինակները միշտ այս բառերը չեն գործածեր, եւ 3. այս բառերն հին հայ ամէն բառերուն անհետացման պատճառ եղած չեն: Եւ կը վերջացընէ իւր գրութիւնն այսպէս.

“Ահա ատ է մեր ընտրութիւնը եւ մեր բաժանմունքը: Հիմայ թող այլք տեսնեն թէ ո՞ր կերպ ընտրութիւնը եւ բաժանմունքը շիտակն է՝ ուղեղ դատմունքով, եւ աղդին մտքին յարմար, եւ նախնեաց հետեւելուն օրէնքը եւ ուղիղ ձամբան ցուցնող: Եւ հակառակ կարծիք կամ մոլորութիւն (!) ունեցողներն ալ, գէթ ի շնորհս լեզուին եւ իրենց պատուցն (վահ վահ), ետ կենան գօնէ ուրիշը գլխէ հանելէն, մասնաւոնդ թէ ըսելու է՝ գլխէ հանելու ջանքէն: Զի չենք կարծեր որ ասանկ յայտնի բանի մէջ մէկը գլխէ ելէւ:”

Եւ կը վերջացընէ յօդուածն այս խօսքերով, որ պէտք են Հ. Ղաղիկեանի երկու ականջներուն մէջ հնչել:

“Մէկը կրնայ ըսել մեղի իրաւամբք թէ ուր են ատ բաներուգ մէկիկ մէկիկ փաստերն ու ցուցմունքները. առանց փաստի եւ ցուցմունքի բան գրելը գիւրին ըըլլար նէ, Ճշմարտութիւնն ալ այսչափ սուղ եւ գիւռարագիւտ չէր ըլլար, եւ ոչ աղէկ մատենագիրները: — Իրաւ է. բայց մենք ալ հաւասար եւ աւելի իրաւամբք պատասխան կուտանք՝ որ ոչ եթէ չունինք, հապա երկան կըլլար, եւ աս տեղս յատուկ գիրքը չէ. շիմլու հիմայ այսչափն ալ շատ է հասկըցողին:

Եւ կը հարցընենք՝ թէ ատ հարցմունքը մեզի ընողը՝ հակառակ կարծիքէն ի՞նչ փաստեր ու ցուցմունքներ տեսեր է, որ մեզմէ ալ կը պահանջէ: Լեզուի ամէն մէկ բանը անանկ շատ պատճառներով ու փաստերով ամենուն ցուցընելու չգար, ու հարկ ալ չէ (!). ազգին ականջն ու ախորժակն է անոր ի բնէ դատաւորը (!!), ազգը կը դատէ (!!): (Ազգին ականջն ու ախորժակը պիտի դատէ՝ չգիտցած եւ չհասկցած գրաբարին լաւ կամ վատ ըլլալը! Եւ ինչ կ'ըլլայ եթէ ախորժակները փոխուին, քանի որ ախորժակի վրայ մնացած է ինդիրը: Թոհ եւ բոհ, chaos!)

Այս յօդուածը հրատարակուելէն վեց տարի ետքը լցո տեսաւ Զարդացելոց քերականութիւնը: Այս քերականութիւնը որ ոմանց համար առաջին հեղինակութիւն է գրաբարի ինդրոյն մէջ, ստուգիւ “ծովածաւալ,, է Հ. Ղազիկեանի ըսածին պէս, լի առասպելական ձիւաղներով, լեզուի գանձերուն հետ լեզուի աղաւաղութիւններով: Ասիկայ արժանի է առանձինն քննութեան: Առ այժմ այսչափ ըսեմ՝ որ գրուած է առանց “քերականական դիտութեան:,, Հեղինակը ջանացած է լեզուն ուսուցանել՝ աւելի օրինակներու յաճախութեամբ (երբեմն երեք տող կանոնին համար 2—3 էջ օրինակ) ընթերցուածոյ նիւթ տալով, եւ ամէն դարու մատենագիրներու գրելու կերպը ցուցադրելով: Այն պէս որ կարելի է ըսել՝ որ ժողովածոյք մըն է Հայկազնեան մեծ բառարանէն քաղուած, աւ-

ռանց քննադատութեան եւ ընտրութեան ընդհանրապէս ուղիղ եւ սխալ գրութեանց, մասնաւանդ թէ երբեմն յայտնի սխալներն ալ վաւերացընելով: Կրնար մէկն՝ առանց կանոն մը դուրս թողու՛՝ օրինակներն ամփոփելով՝ սոյն 693 էջ քերականութիւնը 100 էջի մէջ ամփոփել: Բայց այս ինդիրը թողունք ապագայ քննադատութեան:

Սոյն քերականութեան վերջաբանին մէջ (էջ 628—632) հեղինակը դարձեալ կը կրկնէ գրեթէ, ինչ որ Բաղմակովի վերցիշեալ յօդուածին մէջ գրած էր: Այստեղ կը խօսի՝ թէ ինչ պէս պէտք է ընթերցմամբ գրոց՝ գրաբարի հոգին սեպհականել. եւ այնուհետեւ իբրեւ “յինքենէ,, գրելու է: Կ'ակնարկէ վկեննացոց՝ իբրեւ թէ ասոնք գրաբարին հոգին սեպհականած չեն ըլլար, երբ միայն Ե դարու հեղինակները կ'ընթեռնուն գրաբար սորվելու համար, եւ ոչ թէ նաեւ յաջորդ դարերունը. հասկըցընել ուղելով՝ որ ասոնք ամէն բան փոխ եւ ի գործածութիւն միայն կ'առնուն իբրեւ գերասաններ կամ կապիկներ եւ կամ ուրիշն փետուրներով զարդարուած ճայեր: Իբրեւ թէ հին յունարէն կամ լատիներէն սորվողը զոմերեան կամ կիկերնեան լեզուին ճշդիւ նմանելու ըլլայ, բացարձակ ընտրողականութեամբ¹, ինչպէս կան այժմ՝

¹ Գաղափար մը տալու համար հետեւեալ միջադէպը ծանօթացընեմ: Կ. E. Georges իր գասական լատիներէնի բառզիրքը հրատարակելէն ետեւ՝ քննադատները մէջը ևընդդրառութիւններ, բացատրութիւններ, ոճեր, բառեր կար-

ալ եւրոպացի մասնագէտ գրողներ, բագրա-
տունոյ մակդիրներուն արժանի ըլլայ: Հ. Բագ-
րատունի կ'երեւայ թէ լեզուագիտութեան մէջ
առաջին sécessioniste (art nouveauի սիրահար)
էր, անսաստող ամէն գիտական եւ դասական
օրէնքներու:

Այս վերջաբանին շարունակութեան մէջ
կ'ըսէ, թէ չկայ մէկը որ կարենայ Եզնիկի կամ
Եղիշէի եւ կամ Աստուածաշունչի ոճոյն հաւա-
սարիլ (ի՞նչ կ'ըսէ արդեօք Հ. Ղաղիկեան)՝
եւ հետեւեալ կերպով կը դասաւորէ մեր
նախնի հեղինակները, քիչ մը փոխելով իր
առաջին դասաւորութիւնը: Միա զնել կու տամ,
որ Հ. Բագրատունի ինչպէս վերը, նշյապէս այս-
տեղ մերթ “լեզու հայկական, կ'ըսէ, մերթ
“բնիկ ասացուած,,, մերթ “ոճ,, խառնիխուուն,
իբր թէ ամէնն ալ միեւնոյն բանն ըլլար:

1. Ոսկի դար, Ե—Է դար (ուրիշ անդամ՝
խրատ տուած էր Վիեննացւոց՝ որ հեղինակները
ժամանակի կարգաւ բաժնելու չեն): “Աստուա-
ծաշունչ, Ագաթանգեղոս, Յաճախապատում,
Բիուզանդ, Եզնիկ, Եղիշէ, Կորիւն, Խորենացի

ծեցին գանել, որոնք իբր թէ դասական լըլլային. եւ սա-
կայն հեղինակը իջամուերով ցուցուց որ դասական հեղի-
նակներէն առած է նոյները. այսպէս՝ collocare in matri-
monio (տալ յամուանութիւն, Կիկերոնի մէջ), transferre
culpam in alqm. (զյանցանս զայլով շփել. Կիկ.), lectio
(մասնենագէտ, մասնենայած լենել), agitur de aliqua re
(բանք են զիրաց ինչ, կամ անկան ձառք վասն իրաց ինչ),
vestem mutare ոչ միայն “ի սուդ մասնել, կը նշանակէ
դասական լեզուին մէջ, այլ նաեւ պարզապէս “փոխել
զպասմուճան կամ զշանդերձ, եւն եւն:

մանաւանդ յերրորդ գիրսն, Մանդակունին, Փար-
պեցի, Ոսկեբերան, Բարսեղ, Սեբերիանոս, Կիւ-
րեղ Եղմ.ի, Եւսեբիոս (քիչ մը վար ‘‘խորթե-
րուն,, մէջ ալ կը գնէ), Եփրեմ, Եւ մանաւանդ
Ժամագիրը, Պատարագամատոց, Մաշտոց, Շա-
րական,, (վերջին երեքն ալ է դարէ շատ ետ-
քերը գրուած կամ թարգմանուած են):

2. Արծաթի դար, Է—ՓԲ դար: Անանիա
Շիրակացի, Գր. Արշարունի, Ղեւնդ երէց, Խոս-
րով Անձեւացի, Լաստիվերտեցի, Իգնատիոս,
Սարգիս, Ներս. Շնորհալի, Սխիթար Գոշ:

3. “Եղերական եւ գաւառացի կամ ինք-
նահնար իմն ոճով շարագրեալք . . . վասն որոյ
եւ զգուշալիք,,: Պիտոյից գիրք, Օձնեցի, Զաքա-
րիա Կթղկս. Յովհ. Կթղկս. Արծրունի, Նարե-
կացի, Սարկաւագ Վ., Դաւիթ Անյաղթ, Մատթ.
Ուռհյայեցի, Լամբրոնացի, եւն:

4. Յունաբանք եւ Ասորաբանք (Խորթք)՝
Դաւիթ Անյաղթ, Պղատոն, Փիլոն, Եւսեբեայ
Քրոնիկոն (վայ, ոսկիդ անդունեալ!) եւ Պատմ.
Աղեքսանդրի. Վերջին երկուքը՝ “դիւրընտել
հայացի ականջաց,, Զգօն, Եւսեբեայ Եկեղ.
պատմ. Եփրեմ:

5. Պլնձի դար, ԺԳ դար: Այսու հան-
գերձ այս դարու հեղինակները կամ մանաւանդ
ասսնցմէ մէկ քանին կարելի է, կ'ըսէ, հայերէն
լեզուի նախահայրերէն համարուիլ!

Ասկէ ետքինները կը համարի Երկաթի,
Խեցի, եւ վատթարագոյն դարեր:

ԱՀԱԼԱՍԻՒՀ Հ. Բագրատունւոյ կամ “ԱՅ-
ՆԵՄԻԿԵԱՆ ԳՐԱՔԱՐԻ, ՎԵՐԺԻՆ ԳՐՈՒԹԻՒՆԸ, ան-
սոյդ, անորոշ, զուրկ պատմական կամ լեզուա-
գիտական հիմք։ Այս հիման վրայ կեցած են
գործնականապէս ինքն ալ, իրեններն ալ։ Հիմ
մը՝ որ թեթեւ քննութեամբ մը կրնայ ինքն իր
վրայ փլչլ։

Եւ որովհետեւ գըքերու յառաջաբանները
գրքին տպագրութենէն ետքը կը գրուին, ամէ-
նէն ետքը Հ. Բագրատունի ինքնին կը տեսնէ իր
գրութեան լաբիւրինթեան բաւղակաձեւ մա-
նուածապատները, չե կրնար ուրանալ Ալիննա-
ցւոց գիւտին բանաւոր ըլլալը, կը խոստովանի
զայն, կը տեսնէ՝ թէ ինքը հին եւ հնագոյն
հայերէնն անագանագոյն հայերէնն զանազա-
նելու կարողութիւն չունի, կ'օրոշէ սակայն վերջա-
պէս ինչ որ ալ արժէ՝ մերժել նոր գրութիւնը։ Եւ
պէտք է ըսեմ՝ որ տրամաբանական խառնակու-
թեանց մէջ կնճռու ած կը մնայ վերջնականա-
պէս։ ուրիշ կերպ չեմ կրնար բացատրել. Զարդ։
քերականութեան Յառաջաբանին հետեւեալ
վերջին խօսքերը. (կը թարգմանեմ աշխար-
հաբար) “Եւ որովհետեւ քերականն իր սահ-
մանին մէջ մնալով՝ կը պարտաւորի միայն ուղեղը
սորվեցընել, այն է՝ ինչ որ լեզուին հարազատ
հայրերն ընդունած են, մենք ալ միայն ասոր միտ
դրինք, եւ չինտուեցնիք լաւն ու լաւագոյնը, հինն
ու հնագոյնը, բնիկ հարազատ հայկականը եւ
եկամուան՝ որ լեզուին հայրերուն գրականու-
թեան այլեւայլ դարերուն մէջ ցծի դար ըն-

տանեցած ըլլայ, բայց միայն երբ հարկն այնպէս
բերէր։ Վասն զի այս բանը ոչ միայն գերակա-
նին պարտքէն եւ նպատակէն վեր համարեցանք,
այլ եւ մէր կորողութէնէն ու զնուէն ալ վէր։ Եւ ա-
մէն մարդու համար ալ ասիկայ գժուարին, տա-
ժանելի եւ շատ վտանգաւոր գործէ. իսկ օգուտը՝
խնդրական, կամ ոչինչ կամ շատ քիչ բան,
մանաւանդ թէ վնասակար ալ է, մեր լեզուին
ծոխութիւնն աղքատացընել եւ պերճութիւն-
ներն ստորնացընել է, եւ ճարտարներու աղատ
եւ առատաբուղին ձեռքբակապել կապկապել է։¹ Հ.
Հ. Բագրատունի դաւիթ Անյաղթին ըն-
կերակից ըլլալու էր։

ԱՀԱԼԱՍԻՒՀ գրաբար լեզուի գրութեան
մասին Հ. Բագրատունւոյ աւետիանը՝ իր խօսքե-
րովը, առանց փոփոխութեան, առանց յաւելման։
Հարկ է այսուհետեւ սոյն ուղղութիւնը
նաեւ գործնականին ցուցընել. ցուցընել իր գրա-

¹ “Բայց քանզի ի սահմանի իւրում կալով՝ քերա-
կանին պարտք միայն են գուղղին եւ զանսխալն ուսուցանել,
որ ինչ միանգամ ընկալեալն է առ հարազատ հարս լեզուին,
այնմ եւ եթ միտ եղաք եւ մեք, եւ ոչ եղաք ի խնդիր
լաւին եւ լաւագունին, հնոյն եւ հնագունին, ընիկ հարա-
զատ հայկականին եւ եկամուա ընտանեցելըն ի զանազան
դարս գրականութեան հարց լեզուի մինչեւ ցերկոսասան,
բայց եթէ ուր հարկն ինչ բերէր։ Զի զայն ոչ միայն ի
վեր քան զպարտս եւ զնպատակ քերականին համարեցաք,
այլ եւ քան զկար մեր եւ զլան. եւ ում եւ իցէ՝ գործ
գժուարին եւ տաժանելի եւ բազմավոանդ, եւ օգուտն ընդ
խնդրով, կամ ոչինչ եւ կամ կարի սակաւ ինչ. նա՛ մա-
նաւանդ եւ վնասակար իսկ, աղքատացուցանել զնխու-
թիւնս եւ գձձել զպերճութիւնս բարբառոյս եւ կապել
կծկել զազատ եւ զառատ ձեռս ճարտարաց։²

բար գրութիւններէն՝ թէ որ հեղինակին “ոճին,,
կամ “լեզուին,, հետեւած է կամ բառերը
գործածած, եւ թէ արդեօք նցն իսկ իր գրու-
թեան համեմատ վարուած է ի գործնականին:
Հ. Բագրատունի գործնականի մէջ ալ անսաս-
տած է ամէն օրէնքներու եւ գրութիւններու, եւ
նցն իսկ իր սեպհական գրութեան: Զայս ապա-
ցուցանել աւելորդ աշխատութիւն է, եւ չեմ
կարծեր որ ասոր հակառակող մը դտնուի: Յայտնի
իրերը ցուցընել ժամավաճառութիւն է: Աչա
իր հրատարակութիւնները: Եւ սակայն ի հար-
կին կը վերադառնակ ասոր:

Այստեղ լէջուին ձաշակ մը միայն տալու
համար, եւ Հ. Բագրատունւոյ նարդանառնիւն-
ները քննելու գրգելու նպատակով՝ յառաջ կը
բերեմ Կիկերոնի մէկ ձառին թարգմանութեան
սկիզբը. որոն նաեւ ոսկեգարեան գրաբարով
թարգմանութիւնը կայ Հ. Մ. Գարագաշեանի
գրչէն. երկուքն ալ իրարմէ անկախ թարգմա-
նութիւններ են: Հ. Մ. Գարագաշեան իր գրա-
կան գործունէութեան երրորդ տարին հրատա-
րակած է թարգմանութիւնս, իսկ Հ. Բագրա-
տունի յիսունուիրեքերորդ տարին: Թարգմ.
Գարագաշեանի Արուեստ հարտարախօսութեան,
Վիեննա 1844, էջ 283: Թարգմանութիւն
Բագրատունւոյ՝ ձաշակ հելլէն եւ լատին հար-
տարախօսութեան, Վիեննետիկ, 1863 էջ 271:
Անոր համար այս կտորն ընտրեցի՝ որ տես-
նուի Հ. Բագրատունւոյ քանի մը տասնեակ տա-
րիներէ վեր վարժած գրչին տկարութիւնը

մինչդեռ այս հրատարակութիւնը Հ. Ղազիկեան
“չնաշխարհիկ լեզու, կանուանէ, եւ կը պա-
հանջէ (Բազմ. 1903 էջ 123) որ Ա. Երիցեան
“քունին, երազին մէջ հանդիպած ըլլար ասանկ
լեզուի,, եւ “բաղդատած ըլլար այդ հրաշունչ
տողերը անոնց բնագրին հետ, ու զմայլած ըլլար
ժամերով այն արուեստին, այն ճարտարու-
թեանը, այն բառերուն վրայ:”

Աչաւասիկ այս բաղդատութեան ար-
դիւնքը:

Այս կտորս Է՝ Կիկերոնի Ճառ վասն Դէիո-
տարայ (Deiotarus, զօր Հ. Բագրատունի կը տա-
ռագրաձէ՝ Դիոտարայ): Փակագծի մէջ գրուած-
ներն ամէն տեղ իմ յաւելուածներս են:

Բնազիր:

Cum, in omnibus causis gravioribus, Caius
Caesar, initio dicendi commoveri soleam vehe-
mentius quam videtur vel usus vel aetas mea
postulare; tum in hac causa ita me multa
perturbant, ut, quantum mea fides studii mihi
afferat ad salutem regis Deiotari defendendam,
tantum facultatis timor detrahatur.

Թարգմ. Գարագաշեանի:

Ոգո օրինակ յամենայն մեծամեծ ինչ դա-
տաստանս, Կ. Կայսր, անդէն իսկ ի սկզբան
բանից սովոր եմ (տպուած՝ “իմ,,) յուզել
սաստկագցնս քան որչափ (զանց առնուած՝
видetur “թուիցի եթէ,,) որ կրնայ դիտմամբ

եղած ըլլալ, վասն զի բային ստորադասականը նոյն իմաստը կը բովանդակէ,) պէտքն եւ հասակ տիոցս պահանջիցն, նոյնպէս եւ ի դատաստանի աստ յայսմիկ բազում ինչ է, որ այնպէս խոռվեցուցանէ զիս, զի որչափ փոյթինձ հաւատարմութիւն յաւելուցու առ պաշտպան լինելոյ կենաց դէիստարայ նոյնչափ աչ եւ երկիւղ (զանց առնուած՝ facultatis “բաւականութեան,,,) արգելու զիս:

Թարգմանութիւն Բագրատունոյ:

Միշտ իսկ յամենայն ատեանս (զանց առնուած՝ gravioribus “ծանրագոյնս,, մեծամեծս), Ա. կեսար, ի սկզբան խօսիցս սովոր եմ խոռվել սաստիկ, առաւելքան զօր ի դէպթուիցի վարժութեանս եւ հասակիս, այլ մանաւանդ այնպէս ամբոխէ զիս բազում ինչ յայս դատ, զի որչափ վստահութիւն իմ բերէ յիս փոյթ եւ ջան առ ի պաշտպան կալ փրկութեան դիտարայ, նոյնչափ իսէթ կասկածի անբաւականութեան անձինս ի գերեւ հանէ:

Դիտողութիւնը Բագրատունոյ թարգմանութեան վրայ:

“Միշտ իսկ... այլ մանաւանդ,, շամ կամ զամ... իւմ սովորական ձեւը կը նշանակէ “զօր օրինակ... նոյնպէս,, եթէ.. եթէ, որպէս... նոյնպէս: — “Յամենայն ատեանս,, լատ. causa բառն երբեք “ատեան,, չի նշանակեր.

իսկ հոս՝ “դատաստան,, : — “Խոռվել,, սոմուու ձշտագոյն է Գարագ.ի “յուզել” (“Յուզին ի մեզ կարիք,, Ոսկ. Մատթ. Ա, Էջ 139): — “Սաստիկ, լատ. չ'լսեր vehementer, այլ բաղդատական՝ “սաստիկագոյնս,: — “Վարժութեանս, լատ. սաս բառը դասական լեզուին մէջ “վարժութիւն,, չի նշանակեր, այլ “պէտք,, նաեւ գործածութիւն, կիրարկութիւն: Իսկ “վարժութիւն,, բառն սոկեդարեան չէ, այլ նարեկացոյ, որ ըստ Բագրատունոյ (վերն) “զգուշալի,, է, քանի որ “աղուոր հայերէնով առջի դասէն ունինք,, վարժ եւ կիրթ (լինել): — “Յայս դատ,, իլրեւ ներգոյական հոլով պէտք էր ըլլալ՝ “յայս դատի,, սակայն “դատ,, արմատն սոկեդարու լեզուին մէջ հազիւ քանի մանդամ իրը գոյական առանձին գործածուածէ. միշտ բայով կը գործածուէր “դնել դատ (Եղն. 248, Ոսկ. Մատթ. Ա, 284, 7, Գ, 84 եւն) “դատ առնել,, (Յուդ. Է, 13, Ոսկ. Պաւղ. Ա, 128, 411, Ղուկ. Ֆ. Ը, 3, 5 եւն) “ի դատ մանել,, (Ոսկ. Ես. Էջ 195, 216, Սոփերք Ի, 108 եւն) “դատ վարել,, Ոսկ. Մատ. 620, Մակ. Եւն), “դատ տալ,, եւն. — “Պաշտպան կալ,, սոկեդարը կ'ըսէ միշտ “պաշտպան լինել,, (Ոսկ. Մատթ. 75, Յուդ. Բ, 14, Մակ. Գ, Ժ. 34, Ոսկ. Պաւղ. Ա, 193 եւն): — “Անբաւականութիւն,, չէ սոկեդարեան. “իսէթ կասկածի,, “ունել իսէթ զումբէ,, “կասկած յումբէ,, կ'ըլլար սոկեդարեան գրաբար: — “Ի գերեւ հանէ,, ձիշդն է “արգելու,, կիկերօն կ'ըսէ՝ Որ-

չափ վստահութիւնը (Գարագաշեանի “Հաւատարմութիւնը, բռն ոսկեդարեան է) փոյթ կը ներշնչէ ... նյոնչափ անկարողութեան վախն ետ կը կեցընէ:

Բնագիր:

Primum, dico pro capite fortunisque: quod ipsum etsi non iniquum est, in tuo duntaxat periculo; tamen est ita inusitatum, capitis reum esse, ut ante hoc tempus non est auditum.

Թարգմ. Գարագաշեանի:

Նախ ասեմ վասն գլխոյ եւ ընչեց. զի թէպէտ եւ չէ անիրաւութիւն, ի քում տագնապի միայն, առն գլխովք պարտաւոր լինել, սակայն նոր իմն է, եւ չէ իսկ սովորութիւն, եւ ոչ յականջալուր եկեալ յառաջ քան զայս ժամանակ:

Թարգմ. Բագրատունոյ:

Նախ պաշտպան լինիմ գլխոյ եւ բախտի առն, որ թէպէտ եւ ինքնին չէ ինչ անիրաւուի քում եւեթ վասանգին, բայց այնպէս անսովոր ինչ է առն գլխապարտ լինել, զի յառաջ քան զայս (զանց առնուած՝ tempus “ժամանակ,”) անլուր իմն է:

Դիտողութիւնը Բագր. Թարգմ. Վրայ:

Պաշտպան լինիմ, չկայ բնագրին մէջ այլ “ասեմ,” խօսիմ: “Բախտի,” լատ. fortuna դասական լեզուին մէջ աւելի յոգն. ձեւով,

ինչպէս հոս, “ինչք,” կը նշանակէ, եւ “գլխոյ,” հետ յիշուելէն ալ յայտնի է. իսկ “բախտ,” Ոսկեդարու մէջ “ինչք,, չի նշանակեր: — “Անըլուր,, “ըսուած,, իմաստով Ոսկեդարեան չէ:

Բնագիր:

Deinde, eum, quem ornare antea cuncto cum senatu solebam, pro perpetuis ejus in nostram rempublicam meritis, nunc, contra atrocissimum crimen, cogor defendere.

Թարգմ. Գարագաշեանի:

Երկրորդ անգամ զոր յառաջադոյն հանդերձ համօրէն ծերակուտիւ գովել սովոր էի, վասն նորին մշտնջենաւոր արժանեացն ի մեր քաղաքս (respublica չի նշանակեր “քաղաք,” այլ հռոմէական “ընկեր հաշտութիւն,, հասարակապետութիւն) այժմ ստիպիմ յերեսաց դժնդակ իմն չարեաց նմա պաշտպանել:

Թարգմ. Բագրատունոյ:

Երկրորդ, զայն՝ զոր յառաջն համօրէն աւագանւով հանդերձ սովոր էի գովարանել վասն անհատ երախտեացն առ պետութիւնս մեր, այժմ ստիպիմ ջատագով նմին կալ ի դժնդակ յանցանաց:

Դիտողութիւնը Բագր. Թարգմ. Վրայ:

Աւագանւով, լատ. senatus յատկապէս “ծերակցան,” հռոմէական է: — “գովարանել,”

բառը կը գործածուի, որ Ե—ԺԿ դարու Հեղինակներու քով ալ չկայ, այլ լատինամոլներու դարուն յատուկ է, որոնք “նորաստեղծ խուժագուժ բայիւք եւ բառիւք,, “խոր պղծութիւն,, ներմուծին հայերէնի մէջ (Զարդ. քեր. էջ 632): — “Անհատ,, “մշտնչենաւոր,, իմաստով ոսկեդարեան չէ:

Ահաւասիկ օսկեդարեան լեզուի խնդրոյն համառօտ պատմութիւնը ներկայացուցինք, խղելով ասոր կցուած երկրորդական եւ օտար խնդիրները: Ահա մէկ կողմը Վիեննացւոց “Օսկեդարեան գրաբարի,, դրութիւնը, եւ միւս կողմը բագրատունեան գրութիւնը տեսականապէս եւ գործնականապէս: Այս երկու գրութիւններուն մանր քննութեան չձեռնարկուած՝ աւելորդ վէճերէ խորշելու համար՝ կը բաղձայինք իմաստալ թէ Վենետիկեան գպրոցն Հ. Բագրատունուց դրութեան ու կարծեաց համամիտ է արդեօք: Հասարակութիւնն՝ որ օսկեդարեան կամ ոչ-օսկեդարեան հայ գրաբար լեզուին խնդրովը սաստիկ հետաքրքրուած է, անհամբերութեամբ կը սպասէ սին կարեւոր խնդրոյն պարզուելուն եւ լուծման:

Կ. Պոլիս, 16/29 Ապր. 1903:



ՀՀ Ազգային գրադարան



NL0236951

6071